

ՔՆՆՈՒԹԻՒՆ

ԵԿ

ՎԱԻԵՐԱՑՈՒՄՆ ԳՈՐԾՈՅՍ

ՆԱՄԱԿ ՈՒՍՈՒՄՆ . ԽՈՐՀՐԴՈՅ ԱԶԳ . ԿԵԴՐ . ՎԱՐՉՈՒԹԵԱՆ

ԱՐ ՎՍԵՄ . Յ . ՆՈՒՐԵԱՆ ԷՖԵՆՏԻ

96/3

Վաեմափայլ էֆենտի .

**Ձեր Վաեմութեան ուշադրութեան կը յանձնեմք
• ՍԿԶԲՆԱՏԱՐԵՐՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ» ա-
նուամբ զործն , զոր աշխատասիրած է Մեծ . Կա-
րապետ էֆենտի իւթիւնեան՝ ի պէտս Ազգային
վարժարանաց :**

Հեղինակին անունը Թէպէտեւ բաւական ապա-
հովութիւն մ'է մեզ համար , սակայն՝ իւր իսկ
խնդրանօք՝ նիւթոյն վրայ աւելի կատարեալ ծա-
նօթութիւն ստանալու համար՝ յարմար դատուեցաւ
Ձեր Վաեմութենէն խնդրել որ բարեհամի նեղու-
թիւն յանձն առնլով աչքէ անցունել զայն եւ իւր
դիտողութիւններն հաղորդել Խորհրդոյս :

Մատուցանելով կանխաւ , Վաեմափայլ էֆեն-
տի , Խորհրդոյս շնորհակալութիւնն ,

Մնամբ յարգանօք

Ի դիմաց Ռւսումն . Խորհրդոյս

Առենագպից

Առենապես

ՏՐԴԱՏ ՏԱՏԵԱՆ Յ. ԹԵՐԵԱՔԵԱՆ

ՊԱՏԱՍԽԱՆԻ

Ազնուաշուի Ասենապետ Էջենասի

Ուսումն. Խորհրդոյ Ազգ. Կեդր. Վարչ.

Պատուարժան Խորհրդոյդ կողմանէ Օգոստոս 22
թուակիր պատօնագրով առ իս ուղղեալ յանձնարա-
ռութեան նամեմատ՝ պարտ անձին նամարեցայ աչքէ
անցունել Ազգային Կեդր. Վարչութեան Կրթական
Տեսուչ Մեծապատիւ Կարապետ Էմենի Խրիստոնի
խնամօք պատրաստուած « Անգեստորեք Քաղաքա-
նու Տնտեսութեան » մակագրով դասագիրքը :

Սոյն աշխատութիւն, որոյ օգտակարութիւնն ան-
ձևսելի է, կը պարունակէր մի բանի կէտեր, որք
վերաբենութեան կարօս կը բուէին ինձ, եւ որոց
վրայ ամեննեւին դժուարութիւն չունեցայ նամաձայ-
նելու Պատուարժան Հեղինակին նետ, եւ ըստ այնի
արժան դատուած մի բանի թերեւ բարեփոխմունք
կատարուեցան :

Առդ՝ այս պայմաններուն մէջ ամեննեւին չեմ վա-
րանիր յայտարարելու թէ այս դասագիրք կուզայ
լրացունել կարեւոր պակաս մը որ կ'զգացուէր Ազ-
գային վարժարանաց դասախոսութեանց մէջ։ Ըս-
իս, Ազգ. Կեդրոնական Վարչութեան Պատուարժան

Աւսումնական Խորհուրդի իմաստուն եւ օգտակար գործ մը կատարած պիտի լինի , սոյն դասագիրքն յանձնարարելով Ազգային վարժարանաց , որպէս զի Տնտեսագիտական ողջամիտ սկզբանց ընտելանայ հայ մանկտին , ինչպէս որ կը տրամադրէ Ազգ . Կեդրոնական Վաշչուրեան Կորպական ծրագիրն :

Պատիւ ունիմ ներկայել այս առքիւ , Ազնուածուի Ասենապէս էմէնտի , Զեզ եւ Պատուարժան Խորհրդոյդ իմ անկեղծ յարգանացս հաւաստիբն :

Բերա, 19 սեպտ . 1890

ՆՈՒՐԵԱՆ




45261-69

ՎԱՀԵՐԱԳԻՐ


ԱՐԴՅՈՒՆ. ԽՈՐՀԵՐԴՈՅ Ա.ԶԳ. ԿԵԴՐ, ՎԱՐՉՈՒԹԵԱՆ

ՀԱԿԱՑՅԱՏՄԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ, յօ-
րինելոյ ի Կարապետ Էֆէնտի Խւթիւնեանէ, յաղագս
ոճոյն պարզութեան, գեղեցիկ դասաւորութեան
եւ սկզբանցն ճշգրտութեան ըստ արդի իմացուա-
ծոց երեւելի Տնտեսագիտաց համօրէն լուսաւորեալ
աշխարհի, որպէս քաջայայտ վկայի ի Թղթի անդ
ձեռնհաս քննչի որ աստ եղեալ կայ, եւս եւ յա-
մենայնի համաձայն լինելոյ նորոգ ընկալեալ ծրա-
գրի Ռւսումնական Խորհրդոյս՝ մտադիւր վաւերա-
ցուցանեմք, յանձն առնելով ուսուցչաց զոյն
զայս միայն առնուլ իւրեանց առաջնորդ յայսմ-
հետէ յԱզգային վարժարանս :

Ի զիմաց Աւտումնական Խորհրդոյ
Ավենագոյք Ավենապես
ՏՐԴԱՑ ՏՄԵՍԵԱՆ Յ. ԹԻՐԵԱՔԵԱՆ



ՆԱԽԱԲԱՆ



Քաղաքական Տնտեսութիւնն , իրեւ մարդոց բարեկեցութեան օրէնքներն ուսուցանող զիտութիւն , ինչպէս ամէն քաղաքակիրթ ազգաց , նոյն պէս եւ մեր վարժարաններուն մէջ աւանդելի կարեւորագոյն ուսմանց կարգն անցած է ըստ վերջին կրթական ծրագրոյ Ազգային Կեդրոնական Պարչութեան :


Միայն թէ՝ ուսուցման անհրաժեշտ զործիներէն մին կը պակսէր , այն է համառօս եւ միանգամայն պարզ դասագիրք մը , զիւրըմբոնելի դեռահաս մասց :

Եւ թէպէս ասկէ 18 տարի առաջ ֆրանսացի նշանաւոր Տնտեսագէտի մը՝ Ժ. Կառնիէի՝ Սկզբունք Քաղաքական Տնտեսութեան անուն հմտալից զործը Թարգմանելով հրատարակած էինք ի պէտս ազգային վարժարանաց , բայց փորձը ցոյց տուաւ որ մու նախակրթարանաց համար թէ՝ բարձր էր եւ թէ՝ պէտք եղածէն աւելի ընդարձակ՝ իւր պարունակած այն մանրամասնութեամբք , որք եւրոպիոյ մէջ երեւցած Տնտեսական կամ մանաւանդ ընկերական աղանդներուն իմաստակութեանցն ուղղակի կամ անուղղակի հերթում լինելով , մեր նորուս մանկանց համար ո՞չ կարեւօրութիւն ունին , ո՞չ ալ հասկնալի են :

Ուստի առաւել զարգացելոց թողլով զայն, յանձն առինք, ըստ առաջարկութեան Պատ. Ուսումնական Խորհրդոյ Ազգ. Կեդր. Վարչութեան, խմբագրել զայս համառօս զասագիրը, առաջնորդ բունելով մեզ դարուս ամենէն ընտիր սնտեսագէտներէն մի քանին, մասնաւորապէս Ժ. Տրոգ, Ժ. Պ. Մէ., Ֆ. Պասթիա, Ժ. Կառնիէ եւ է. Լըվասէոր:

Մեր զիխաւոր կամ մանաւանդ միակ կէտ նպասակին է՝ այս համառօսութեան մէջ՝ Քաղ. Տնտեսութեան սկզբնատարերն ամենապարզ ոճով աւանդել մեր Նախակրթարանաց ուսանողներուն. միանգամայն՝ ըստ մարթելւոյն զիւրացունել Պատ. Եւսուցչաց աշխատութիւնն, եւ առիթ ընձեռել նոցա, որպէս զի սնտեսական զիտութեան ո'չ միայն նիւթական՝ այլ եւ բարոյական անկշուղի օգուտները տարրացունեն ուսանողաց մտքին մէջ :

Այս նպատակաւ արժան դատեցինք, ինչպէս մեր վերոյիշեալ աշխատութեան, նոյնպէս եւ սոյնին վերջը դնել արժանայիշատակ Ֆրանքլինի տընտեսական եւ բարոյական զեղեցիկ խրատներն, որը իրենց ընտանի ոճովն եւ մանաւանդ իմաստից առածներով թէ՛ զուարժալի եւ թէ՛ միանգամայն յոյժ օգտակար հրահանգ մ'են Թարմմըթքերու :



ՍԿԶԲՆԱՏԱՐԵՐՔ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ



ՄԱՍՆ Ա.

ՆԱԽԱԳԻՏԵԼԻՔ



1. Պատօնի և Նպատակ Քաղաքական
Տնտեսութեան

Բարեկեցութեան փափաքը բնական է
մարդոց։ Բարեկեցութիւն ըսելով կը
հասկնամք մեր զանազան պիտոյքը գո-
հացունելու կարողութիւն, որ հասարակ
լեզուաւ կը կոչուի Հարստութիւն։

Ուրեմն մարդ մը բարեկեցիկ կամ դիւ-
րակեաց լինելու համար պարտի հարս-
տութիւն ունենալ։

Թէ ի՞նչպէս կամ ի՞նչ միջոցներով կրնայ ոք հարստութիւն ձեռք բերել, գիտնալու համար՝ պարտի ծանօթանալ այն սկզբանց եւ օրինաց, որոց համեմատ հարստութիւնը կ'արտադրի (կը գոյանայ), կը բաշխուի, կը շրջաբերի (ձեռքէ ձեռք կ'անցնի) եւ կ'սպառի (կը ծառայէ մարդկան պիտոյից) :

Զայս կ'ուսուցանէ Քաղաքական Տնտեսութիւնն, որ՝ այս պատճառաւ Գիտութիւնն Հարստութեան կը կոչուի :

Աւասիկ սրտագրաւ անուն մը, որ ինքնին բաւական է հասկցունելու թէ ո՛րչափ կարեւոր գիտութիւն մ'է Քաղաքական Տնտեսութիւնն, եւ հետեւապէս ո՛րչափ օգտակար նորա ուսումնի :

2. Պիտոյի

Հարստութիւնն բառին իմաստը ճշգելու համար պէտք է նախ պիտոյից վրայ խօսիլ:

Մարդիկ բազում պիտոյի ունին, զորս գոհացունելու համար ջանք մը կամ զոհողութիւն մ'ընելու կը հարկադրին :

Մարդոց առաջին կամ անհրաժեշտ պի-

Տոյֆն են՝ սնունդ, հանդերձ, բնակարան։

Այս անհրաժեշտ կամ անմիջական պիտոյին յետոյ կուգան օդտակար կամ հաճելի կոչուած պիտոյի, այն է՝ ապահովութեան, առողջութեան, մաքրութեան, կրթութեան, տեղափոխութեան, զուարձութեան, բարոյականութեան եւ այլ պիտոյի, որոց կարեւորութիւնը սերտ կապակցութիւն ունի քաղաքակրթութեան զարգացման եւ անհատական կարողութեանց աճման հետ։

Վոյրենի մարդ մը կրթութեան պէտքը չզգար. մինչեւ իսկ հանդերձի եւ բնակարանի պէտքն հազիւ կ'զգայ։ Մեք՝ ընդհակառակն՝ կրթութիւնը մեր կարեւորագոյն պիտոյից կարգը կը դասեմք, վասն զի դիտեմք թէ մեր մտաւոր, բարոյական եւ ֆիզիքական կարողութեանց զարգացման համար անհրաժեշտ է։

Երբ մարդ մը պէտք մը կ'զգայ, բնականաբար կը փափաքի եւ կը ջանայ գոհացունել։ Նօթութիւն զգացողը կերակուր կ'ուտէ. ցուրտէ նեղուողն ինքզինք տաքցունել կ'ու զէ. ցաւ մը կամ հիւանդութիւն մ'ունեցողը բժշկական դարմանի կը դիմէ։

Կը հետեւի ուրեմն թէ մարդ մ'իւր
պիտոյիլ զոհացունեղու համար՝ ցանի մը
պարտի ընել աշխատութեամբ կամ զոհո-
դութեամբ :

3. Օգտակարութիւն, Արժեք, Հարս- ութիւն

Ինչ որ պէտք մը գոհացունելու կը
ծառայէ, օգտակար է : Ինչ որ օգտակար է
եւ արժեք ունի, հարսութիւն է :

Մէկ տրամ արծաթը, զոյգ մը կոչիկը,
գրիւ մը ցորենը, ուսուցչին տուած դա-
սը, գործաւորին աշխատութիւնը հարցս-
ութիւն են, վասն զի օգտակարութիւն եւ
արժեք ունին, եւ պիտոյք գոհացունե-
լու կը ծառայեն :

Կը տեսնուի ահա թէ Քաղաքական Տըն-
տեսութեան լեզուաւ Հարսութիւն բա-
ռին իմաստը շատ տարբեր է հասարակ
լեզուաւ հասկցուածէն, այսինքն շատ ա-
ւելի ընդարձակ է : Հասարակ լեզուի
մէջ Հարսութիւն ըսելով կը հասկցուի
ընչից շատութիւն . սովորաբար հարուս
կը կոչուին այն անձինք, որ բազում ոս-
կի կամ արծաթ, տուներ, կալուածներ,

ձոխ կահեր ու կարասիներ կ'ունենան :
Իսկ տնտեսական լեզուաւ Հարստութիւն
կը կոչուին ամենէն աննշան բաներն իսկ ,
որք որ եւ իցէ օգտակարութիւն մ' եւ մի-
անգամայն արժէք մ'ունին : Աղքատի մը
հագած հարստութիւն են , վասն զի նորա
անհրաժեշտ պիտոյիլ կը գոհացունեն :

Հարստութիւնի երկու կարգի կը բաժ-
նուին . Բնական , Արուեստական :

Բնական կը կոչուին այն հարստութիւնի ,
զորս բնութեան Արարիչը տուած է մեզ ,
ինչպէս են օդը , լոյսը , ջուրը , բնութեան
այլ եւ այլ զօրութիւններն , որոցմէ մար-
դիկ օգուտ կը քաղեն ձրիապէս , այսինքն
առանց ջանից կամ զոհողութեան : Մեր
շնչած օդն անհրաժեշտ պէտք մ'է մեզ
համար , զի առանց նորա չեմք կարող
ապրիլ , այլ սակայն ձրի է , այսինքն փո-
խարինելի արժէք մը չունի , որովհետեւ
անսահման առատութեամբ կը գտնուի
մեզ շրջապատող մթնոլորտին մէջ , եւ որ
եւ է ջանք կամ զոհողութիւն չպահան-
ջեր : Նոյնը կրնամք ըսել նաեւ անձրեւի ,
գետի կամ աղբիւրի ջուրերուն համար .
այսինքն թէ ըստ ինքեանց ձրի են . բայց

Երբ պահելու կամ տեղէ տեղ փոխադրելու համար աշխատութիւն կամ զոհողութիւն հարկ լինի, յայնժամ կը դադրին ձրի լինելէ, եւ աշխատութիւն տուողին կամ զոհողութիւն ընողին սեփականութիւնը կը լինին:

Օրինակի համար, երբ ջրկիրն աղբիւրին կամ գետին ջուրը սափորի կամ տակառի մէջ լցունելով՝ մէ կու մը տունը տանի, այն ջուրն արժէ մը կ'ստանայ, զոր չունէր առաջ, եւ ձրի լինելէ դադրելով՝ ջրկիրին սեփականութիւնը կը լինի, վասն զի ջրկիրն աշխատութիւն մը կատարեց նորա վրայ: Տանը տէրն ալ ջուրն ստանալու համար զոհողութիւն մը կ'ընէ, այսինքն փոխարինութիւն մը կ'ընէ ջրրկիրին աշխատութեան, եւ այսպէս ջուրին տէր լինելով՝ իւր պէտքը կը դոհացունէ:

Այս օրինակով կը բացատրուի նաև սեփականութեան սկզբունքն, այսինքն թէ բնուրեան ձրի պարզեւներն իսկ մարդոց օրինաւոր կամ արդար սեփականութիւնը կը լինին, երբ մարդիկ աշխատութիւնն մը կատարեն նոցա վրայ կամ որ եւ կ զոհողութիւն մ'ընեն:


Արուեստական կամ Առեւտրական հարցութիւնն կը կոչուին այն ամէն բաներ, զորս մարդիկ աշխատութեամբ կամ զոհողութեամբ ձեռք կը բերեն, եւ կամ իրենց պիտոյից յատկացունելով՝ օգուտ կը քաղեն անոնցմէ:

Այսպէս՝ Բնական հարստութիւնք ալ
Արուեստական կամ Առեւտրական հարըս-
տութիւն կը դառնան եւ փոխանակու-
թեան կամ առեւտրոյ նիւթ կը լինին,
ինչպէս որ տեսանք ջրկիրին օրինակին
մէջ :

Surqurwî

1. Ի՞նչ է բարեկեցութիւնը: — Մեր
պիտոյքը գոհացնելու կարողութիւնն ի՞նչ
կը կոչուի: — Մարդ մը բարեկեցիկ լի-
նելու համար ի՞նչ պարտի ունենալ: —
Հարստութիւն ձեռք բերելու համար
մարդ մ'ի՞նչ պարտի ընել: — Ի՞նչ կ'ու-
սուցանէ Քաղաքական Տնտեսութիւնն:
— Ուրիշ ի՞նչ անուն ունի:

2. Ի՞նչ են պիտոյք: —Ուստի են մարդոց առաջին եւ անմիջական պիտոյքն:



— Ուրիշ ի՞նչ պիտոյք կ'ունենան մարդիկ : — Պիտոյից կարեւորութեան սահմանն ի՞նչ է : — Պէտք մը զգացողն ի՞նչ կ'ընէ :

3. Ի՞նչ է Օգտակարութիւնն , Արժէքն
ու Հարստութիւնն : — Հարստութիւն
բառը տնտեսական լեզուի մէջ ի՞նչ տարրերութիւն ունի հասարակ լեզուով հասկըցուածէն : — Քանի՞ կարգի կը բաժնուին հարստութիւնք : — Որո՞նք են բընական հարստութիւնք : — Որո՞նք են Արուեստական կամ Առեւտրական հարըստութիւնք : — Բնութեան սկարգեւները կամ բնական հարստութիւնները կրնա՞ն մարդոց սեփականութիւն լինիւ :



ՄԱՍՆ Բ.

ԱՐՏԱԴՐՈՒՄՆ ՀԱՐՍՈՒԹԵԱՆՑ⁽¹⁾

—————*————

4. Արտադրիչն հարսութեանց.

Առուեստական կամ Առեւտրական հարստութիւնները մարդիկ կ'արտադրեն՝ իրենց Փիղիքական եւ մտային ուժերը գործածելով բնական հարստութեանց վրայ, կամ բնութեան արտադրիչ ուժերն իրենց արտադրիչ կարողութեանց հետ միացունելով։

Օրինակի համար, երկրագործը զանազան տեսակ արմտիք կամ բերք կ'արտադրէ հողին վրայ աշխատելով, եւ բնութեան ուժերն՝ այն է արեւուն ջերմութիւնն եւ անձրեւի կամ գետի ջուրն՝ իւր արտադրիչ կարողութեան օդնական ունենալով։

Այսպէս ալ երկաթագործն հողին տակէն հանուած երկաթին վրայ աշխատե-

(1) Production des Richesses.

լով, եւ հանքային ածուխն ալ իրեն օժանդակ առնլով՝ այլ եւ այլ օգտակար նիւթեր եւ պիտանի գործիներ կ'արտադրէ :

Կը հասկցուի ուրեմն թէ արտադրեալ հարստութեանց նիւթերը մեծ մասամբ բնութիւնը կը մատակարարէ հանդերձ իւր արտադրիչ զօրութեամբք . բայց մարդիկ իրենց խելքովն ու աշխատութեամբ զանոնք օգտակարութեան եւ հետեւապէս Արուեստական կամ Առեւտրական հարստութեան վիճակի մէջ կը դնեն : Բնել է թէ հարստութեանց արտադրման գործին մէջ բնութիւնն եւ մարդիկ աջակից կամ աշխատակից են միմեանց :

Այս պատճառու է որ մարդիկ ընդհանրապէս կը սիրեն բնակիլ աշխարհի այն երկիրներն , ուր հողն արգաւանդ է , ջուրն առատ եւ օգը բարեխառն : Այնպիսի երկիրներու բնակիչք անշուշտ հարուստ կամ դիւրակեաց կը լինին՝ եթէ գիտնան իրենց արտադրիչ կարողութեամբք օգուտ քաղել բնութեան առատաձեռնութենէն , այսինքն՝ եթէ աշխատասէր լինին , ուսեալ լինին եւ ընկերական լաւ կազմակերպութիւն ունենան :

5. Աշխատութիւն.

Ինչպէս որ տեսանք, Հարստութիւն արտադրելու առաջին եւ անհրաժեշտ միջոցն է Աշխատութիւնն, հետեւապէս կարելի չէ Հարստութիւն արտադրել առանց աշխատութեան:

Աշխատութիւնը բառով կը հասկցուին մարդոց անձնական կարողութիւններն արդիւնաբեր ընելու ջանք եւ ճգունք այլ եւ այլ եղանակներով ու միջոցներով, որոց բովանդակութիւնն ընդհանուր անուամբ Արուեստ կամ Ճարտարութիւն կը կոչուի:

Երկրագործը կը հերկէ, կը վարէ, կը մշակէ հողն եւ տեսակ տեսակ բերք, այսինքն ցորեն, դարի, վուշ, բամբակ եւ այլ օգտակար նիւթեր կ'արտադրէ:

Ռւրիշ մը կ'առնու երկրագործին արտադրած վուշը կամ բամբակը, կը մաքրէ, կը գզէ, կը մանէ, կը ներկէ եւ կտաւ կը շինէ:

Երրորդ մ'ալ այն կտաւը կը ճեւէ, կը կարէ եւ հագուստ կը շինէ:

Չորրորդ մ'ալ այն հագուստները տեղէ տեղ փոխադրելով կը վաճառէ:

Աւասիկ կարգ մ'աշխատութիւնք , որոց արդիւնքը նիւթական լինելուն պատճառաւ Նիւթական աշխատութիւնն կամ հասարակ լեզուաւ՝ Գործնական արուեստ կամ ճարտարութիւնք կը կոչուին :

Ուրիշ կարգ մ'աշխատութիւնք ալ կան , որոց արդիւնքն աննիւթական լինելով՝ Աննիւթական աշխատութիւնն , կամ՝ հասարակ լեզուաւ՝ Ազատական արուեստ կը կոչուին :

Այս կարգէն են բժշկին , դաստիարակին , դատաւորին եւ նմանեաց աշխատութիւններն , որք նիւթական աշխատութեանց չափ եւ չառ անգամ աւելի օգտակար եւ արդիւնաւոր են . վասն զի բժիշկն՝ իւր հիւանդին ցաւերը բուժելով՝ նորա կենսական ուժերը կը վերանորոգէ . դաստիարակն՝ իւր սանին միտքն ու սիրտը կրթելով՝ կը կատարելագործէ . դատաւորն՝ արդարութիւնը գործադրելով՝ հասարակաց իրաւունքն ու շահերը կ'ապահովէ :

Աշխատութիւնն օգտակար եւ հետեւապէս արդիւնաւոր լինելու համար՝ պէտք է որ խելքն առաջնորդ կամ վարիշ ունենայ . այսինքն թէ՝ միայն մարմ-

նոյ ճգունք բաւական չեն, այլ խելքն
աւ պարտի գործակցիլ:

Մարմնական ուժի կողմէ մարդոց ի-
րարմէ տարբերութիւնն յոյժ փոքր է.
իսկ խելքի զօրութեան տարբերութիւնն
անսահման է :

Ուրեմն մարդիկ ո'րչափ աւելի կըր-
թեալ, հանճարեղ եւ բարեբարոյ լինին,
ա'յնչափ առատ եւ դիւրին կը լինի հա-
րըստութեան արտադրումը :

6. Դրամագլուխ.

Աշխատութիւնն՝ հարստութիւն արտա-
դրելու համար՝ ամենակարեւոր կամ մա-
նաւանդ անհրաժեշտ օժանդակի մը կը
կարօտի, այն է Դրամագլուխ։ Ի՞նչ կըր-
նայ ընել երկրագործ մը, եթէ չ'ունենայ
մշակելի հող կամ մշակութեան գործի-
ներ։ Ի՞նչ կրնայ ընել արհեստաւոր մը,
եթէ չ'ունենայ նախնական նիւթեր ու
գործիներ։

Ուրեմն, հարստութիւն արտադրելու
համար, բնութեան անկախ ուժերուն գոր-
ծակցութենէն զատ, երկու անհրաժեշտ
տարբերք եւս կը պահանջուին, Աշխատու-

թիւն եւ Դրամագլուխ։ Այս երկու տարերք գրեթէ անբաժան են իրարմէ։

Դրամագլուխն այլ եւ այլ ձեւերով կը ներկայանայ, որոց գլխաւորքն են, երկրագործին համար՝ մշակած հողն (1) եւ մշակութեան գործիներն արհեստաւորին համար՝ նախնական նիւթերն ու գործիներն, եւ երկուքին համար ալ դրամն, որով իրենց գործաւորաց թոշակն եւ այլ ծախքերը կը վճարեն։

Նմանապէս դրամագլուխ են արհեստական կարողութիւնք, տաղանդք, հըմտութիւնք, ճարտարութիւնք, որք երկար աշխատութեանց եւ զոհողութեանց արդիւնք են, եւ Բարոյական Դրամագլուխ կը կոչուին։

Կը հետեւի ուրեմն, թէ դրամագլուխն

(1) Հողը կը տարբերի ուրիշ դրամագլուխներէ սա պատճառաւ որ ի սկզբանէ աշխատութեան արդիւնք չէ, այլ ինքնին բնական հարստութիւն մ'է, բայց իւր վրայ կատարուած աջխատութեանց միջոցաւ արժէքն աւելնալով եւ նորանոր հարստութիւններ արտադրելու ծառայելով՝ դրամագլխոյ կարգ կ'անցնի, մանաւանդ այն երկիրներուն մէջ, ուր մշակուելով արժէք ստացած եւ մարդոց սեփականութիւն եղած է։

ինչ ձեւի մէջ եւ լինի , հարստութիւն մ'է ,
որ ուրիշ հարստութիւններ արտադրելու
կը ծառայէ , աշխատութեան հետ միանա-
լով : Երկրագործին արօրը չկրնար ինքն-
իրեն հերկել հողն , եթէ ձի , եղն , կամ
ուրիշ շարժիչ ոյժ մր չմղեն զայն , եր-
կրագործն ալ չվարէ զանոնք : Նմանապէս
չոգեշարժ մեքենան չկրնար շարժիլ , ե-
թէ մեքենավարը կամ ջեռուցիչը հանք-
ածուխ չնետէ հնոցին մէջ եւ ջուր չլցու-
նէ կաթսային մէջ :

Հսել է թէ , ինչպէս որ աշխատութիւնն
առանց դրամագլխի բան մը չկրնար ը-
նել , դրամագլուխն ալ ինքնին բան մը
չկրնար ընել առանց աշխատութեան :

Դրամագլուխն՝ իւր բնութեան կամ
գործածման համեմատ երկու կարգի կը
բաժնուի . Անշարժ , Շարժուն :

Անշարժ կամ Հաստատուն դրամագլուխ
են ամեն տեսակ աշխատութեան գործի-
ներն , որք առանց տեղափոխման կրնան
երկար ժամանակ արդիւնք տալ եւ չու-
տով չեն սպառիր : Այս կարգէն են՝ Արտա-
դրութեան ծառայող չէնքերը , մշակելի
հողերը , հաղորդակցութեան ուղիները ,
մեքենաներն և արհեստական գործիներն :

Շարժուն կամ ծածուն կը կոչուին այն
գրամագլուխք , որք անմիջապէս կ'սպա-
ռին , այսինքն մէկ անդամ միայն կը ծա-
ռայեն արտադրութեան , կամ՝ ձեռքէ
ձեռք անցնելով եւ ձեւ փոխելով՝ շահ
կամ արդիւնք կուտան : Այս կարգէն են՝
գրամն եւ ուրիշ շրջաբերութեան գործի-
ները , նախնական նիւթերն՝ որք գոր-
ծուելով փոփոխութիւն կը կրեն , գոր-
ծուած եւ անմիջապէս սպառելի արհես-
տական նիւթերն՝ որք շահ մը կը բերեն
արհեստաւորին : Նոյնը կրնամք ըսել նը-
պարավաճառին նպարեղէններուն , մրգա-
վաճառին միրգերուն եւ նմանեաց հա-
մար , որք անմիջապէս սպառելի են , բայց
վաճառողաց գրամագլուխը կը կազմեն եւ
նոցա հարստութեանց արտադրիչն են :

7. Կազմութիւն դրամագլխոյ .

Ինչպէս որ հարստութեան առաջին ար-
տադրիչն է աշխատութիւնը , գրամագլու-
խին աւ առաջին արտադրիչն է խնայու-
թիւնն : Աշխատութիւն եւ խնայութիւն ,
երկու ամենակարեւոր առաքինութիւնք ,
որովք միայն կրնան հարստանալ մար-

գիկ։ Մին՝ այն է աշխատութիւնն՝ հարըստութեանց ստեղծիչ տարրն է, միւսն՝ այն է խնայութիւնն՝ հարստութեանց պահպանիչ տարրն է։

Կը հետեւի ուրեմն թէ աշխատութեամբ ձեռք բերուած արտադրութիւն մը կամ հարստութիւն մը դրամագլուխ վերածելու համար՝ խնայութիւն հարկ է պատշաճ եւ օրինաւոր սահմանի մէջ։

Ենթադրեմք ամենահամեստ արտադրութիւն մը, օրինակի համար հողագործ մըշակի կամ գործաւորի մ' արտադրութիւնըն։ Եթէ այդ մշակը կամ գործաւորը տարին 3,000 դահեկան չահի եւ 2,500ը միայն սպառէ, 500 դահեկանի խնայութիւն մը կ'ընէ, զոր եթէ պահելով եւ տարուէ տարի աւելցնելով յաջողի արտադրութեան մը գործածել, բառին բռվանդակ նշանակութեամբ դրամագլուխ մը կազմած կը լինի։

Տարակոյս չմնար ուրեմն թէ դրամագլուխ ծագումն էապէս բարոյական է, վասն զի խնայութիւն ընելու համար բարոյական ձիգ մը, շատ անգամ իսկ տաժանելի դիմադրութիւն մը հարկ է պիտոյից գրգիռներու եւ զուարձութեանց

հրապոյրներու։ Ուստի մարդ մ'այնչափ
առաւել իմաստուն կամ առաքինի է, եր-
կիր մ'այնչափ առաւել քաղաքակրթեալ,
այնչափ առաւել հարուստ եւ հզօր է,
ո'րչափ առաւել տիրացած է այս բարո-
յական զօրութեան։

Սխալ կը լինի կարծել սակայն թէ դը-
րամագլուխն ամեն ժամանակ դրամ խը-
նայելով կամ ծախքէ հրաժարելով կը
կազմուի։ Յաւելեալ, կուտեալ, տնտե-
սեալ եւ արտադրութեան յատկացեալ
ո'ր եւ է արժէք կամ հարստութիւն, ինչ
ձեւով եւ լինի, դրամագլուխ է։ Նմանա-
պէս դրամագլխի կազմութիւն են ար-
հեստի մը մէջ կամ հողի մը վրայ կատա-
րուած բարւոքմունք, որք նոր կամ աւելի
արդիւնաւոր արտադրութեանց միջոցներ
կ'ընծայեն։ Նոյնը կրնամք ըսել անձնա-
կան տաղանդ մշակելու կամ արդիւնա-
բեր կարողութիւններ ունեցող տղայ մը
կրթելու կամ մեծցունելու ջանից եւ զո-
հողութեանց համար։

Զմոռնամք աւելցունել թէ դրամա-
գլուխն այն երկիրներուն մէջ դիւրաւ կը
կազմուի, ուր աշխատութիւնն յարգի է,
ուր սեփականութիւնն երաշխաւորեալ է,

եւ ուր ապահովութիւնը կատարեալ :

Վերջապէս պէտք է գիտնալ, որ ամեն արուեստից մէջ, կենաց ամեն վիճակներու մէջ, երկրի մը դրամագլխոց ամենամեծ մասը նախ հանձարեղ եւ յարատեւ աշխատութեամբ, եւ ապա ժուժկալութեամբ եւ կանոնաւորութեամբ կը կազմուի :

8. ՄԵՖԵՆԱՅԻ .

Մեֆենայի աշխատութեան գործիներ են առաւել կատարելագործեալ, որք մարդոց աշխատութեան մեծապէս կ'օժանդակեն, նոցա զօրութիւնն անսահմանապէս աւելցնելով, եւ առաւել արագութիւն, առատութիւն եւ արժնութիւն տալով նոցա արտադրութեանց :

Տպագրական մամլոյն հնարուելէն առաջ ընդօրինակողք կային, որոց իւրաքանչյուրն հազիւ կրնար մէկ աւուր մէջ՝ շարունակ աշխատելով՝ քառսուն երես գիր օրինակել. իսկ այսօր՝ տպագրական մեքենայից միջոցաւ՝ ամէն օր միլիոնաւոր թերթեր կը տպագրուին, այնպէս որ, եթէ նոյն իսկ կ. Պոլսոյ մէջ տպուած

գիրքերն ու թերթերը ձեռքով գրել հարկ լինէր, քաղաքին ամբողջ բնակիչները չէին կրնար բաւել:

Նմանապէս, հին ժամանակաց մէջ մարդ մը, օրն ի բուն աշխատելով, հազիւ 25 մարդոց բաւելու չափ ալիւր կ'աղար, իսկ այսօր, շոգեշարժ ջաղացքի մէջ աշխատող գործաւոր մը հազարաւոր մարդոց բաւելու չափ ալիւր կ'աղայ:

Ֆրանսայի կամ Անգլիոյ մէջ այսօրուան օրս շոգեշարժ մեքենայից արտադրած արդիւնքն եթէ մարդոց ձեռօք արտադրել հարկ լինէր, հարիւր միլիոնէն աւելի գործաւորք պէտք էին, մինչդեռ այդ երկիրներէն միոյն կամ միւսին մէջ հազիւ 36-38 միլիոն բնակիչք կան, եւ նոցա մի փոքր մասը միայն կ'զբաղին այդ մեքենայից վերաբերեալ աշխատութեամբ:

Եւրոպիոյ մէջ գործաւորութեամբ ապրող մարդիկ պահ մը դժգոհեցան մեքենայից հնարուելէն, կարծելով թէ իրենց գործ կամ ապրուստի միջոց չէր մնար, բայց յետոյ փորձով տեսան որ իրենց այդ կարծիքը սխալ էր: Մեքենայք անհամեմատ աւելի տրագութեամբ եւ առատու-

թեամբ գործելով եւ արտադրութեանց գինը մեծապէս իջուցնելով, նոցա գնումն ու սպառումը բազմասլատկեցին. վասն զի, ըստ տնտեսական օրինաց, դիւրագնութիւնն սպառում կը գրգռէ, սպառումն ալ արտադրութիւն. եւ որովհետեւ արտադրութեանց գումարը քանի՛ աւելնայ, արտադրող գործաւորաց թիւն ալ նոյն համեմատութեամբ կ'աւելնայ, այս ընթացքով այսօրուան օրս Եւրոպիոյ գործարանաց մէջ շատ աւելի գործաւորք կան, քան մեքենայից հնարումէն առաջ:

Օրինակի համար, բամբակ մանող մեքենայից հնարուելէն առաջ Անգլիոյ մէջ 5,200 մանողք կային փոքր ճախարակներու վրայ, և 2,700 ալ ոստայնանկ. գումար 7,900 գործաւորք։ Մանելու մեքենայից հնարուելէն տասը տարի յետոյ՝ այս գործաւորաց թիւն 350,000ի ելաւ: Իսկ չոգեշարժ մեքենայից հնարուելէն յետոյ գործաւորաց թիւն անհաւատալի կերպիւ աւելցաւ. այնպէս որ՝ այսօրուան օրս՝ միայն Անգլիոյ մէջ՝ բամբակեղինաց արտադրութեան այլ եւ այլ ճիւղերուն համար աշխատող գործաւորաց թիւը միլիոններու կը հասնի։

Մեքենայք, մեքենական գիտութեան օրինաց վրայ հիմնեալ լինելով, առանց այդ մեծ գիտութեան կատարեալ հըմտութիւն ունենալու կարելի չէ հնարել, ոչ ալ շինել։ Նմանապէս գործածողք ալ պէտք եղած հմտութիւնն ու ճարտարութիւնը պարտին ունենալ։ Վերջապէս, ազգի մը կամ երկրի մը մէջ մեքենաներ շինելու կամ գործածելու համար՝ գիտութիւնը, ճարտարութիւնն ու հարստութիւնն ըստ բաւականի զարգացած պէտք է լինին։

Հարցարան.

4. Ո՞վ կ'արտադրէ հարստութիւնն : — Արտադրեալ հարստութեանց նիւթերն ո՞վ կը մատակարարէ : — Մարդիկ ո՞րպիսի տեղեր կը սիրեն բնակիլ :

5. Հարստութիւն արտադրելու առաջին միջոցն ի՞նչ է : — Ի՞նչ ըսելէ աշխատութիւն : — Քանի՞ տեսակ են աշխատութիւնք : — Աշխատութիւնն օգտակար կամ արդիւնաւոր լինելու համար ի՞նչ պէտք է :

6. Աշխատութիւնն հարստութիւն արտադրելու համար ի՞նչ բանի կը կարօտի : — Ի՞նչ է դրամագլուխն եւ ի՞նչ ձեւով կը ներկայանայ : — Քանի՞ կարգի կը բաժնուի դրամագլուխը :

7. Ո՞վ է դրամագլուխին արտադրիչը : — Խնայութիւն ընելու համար ի՞նչ պէտք է : — Դրամագլուխը մի միայն խնայութեամբ կը կազմուի : — Ո՞ր երկիրներու մէջ դիւրաւ կը կազմուի դրամագլուխն :

8. Ի՞նչ ևն Մեքենայք : — Ի՞նչ արդիւնք յառաջ բերած են եւ կը բերեն մեքենայք : — Գործաւորութեամբ ապրող մարդիկ իրաւունք ունի՞ն մեքենայից հընարման դէմ դժգոհելու : — Մեքենայներ հնարելու , շինելու եւ գործածելու համար ի՞նչ պէտք է :

ՄԱՍՆ Գ.

ԲԱՇԽՈՒՄՆ ՀԱՐՍՈՒԹԵԱՆՑ^(*)

—————*

9. Տեր կամ Տեսր Հարսութեանց.

Հարստութիւնն՝ արտադրուելէ յետոյ՝
բնականաբար skr մը կամ շերեր կ'ունենայ . այդ տէրը կամ տէրերը զայն արտադրողներն են :

Երկրագործ մը , որ իւր արտը միայնակ կը մշակէ , քաղած բերքերուն՝ այսինքն արտադրած հարստութեանց՝ միակ տէրն է . Բայց երբ արտն ընդարձակ լինելով չկրնայ միայնակ մշակել եւ աշխատակիցներու պէտք ունենայ , այն աշխատակիցք եւս բնականաբար իրաւունք կ'ունենան բերքերուն վրայ՝ իւրաքանչիւրն իւր մատուցած ծառայութեան չափով :

Եւ որովհետեւ , ինչպէս արդէն տեսանք , հարստութիւնը մի միայն աշխա-

(*) Distribution des Richesses.

տութեամբ չարտադրիր , այլ անհրաժեշտ
օժանդակի մը կը կարօտի , այն է դրա-
մագլխոյ , որ այլ եւ այլ ձեւերու տակ
(հողի , գործիներու , մեքենաներու , նախ-
նական նիւթերու , դրամի , ճարտարու-
թեան) կը գործակցի արտադրողաց , տա-
րակոյս չմնար որ դրամագլուխն աւ իւր
արդար բաժինն ունի արտադրեալ հա-
րըստութեանց բաշխման մէջ :

Կը հետեւի ուրեմն թէ արտադրեալ հա-
րըստութիւնք սովորաբար երեք տեսակ
բաժանորդ կամ վաստակակից իրաւատէր
կ'ունենան . առաջին՝ ձեռնարկուին աշ-
խատութիւնն , որում ընկած բաժինը շահ
կը կոչուի . երկրորդ՝ գործաւորին աշ-
խատութիւնն , որում ընկած բաժինը քո-
շակ կը կոչուի . երրորդ՝ դրամագլուխն ,
որում ընկած բաժինը վարձ կամ տոկոս
կը կոչուի :

10. Նահ ձեռնարկուաց .

Զեռնարկու բառով կը հասկցուին այն
ամեն մարդիկ , որք որ եւ է գործի մը
կամ աշխատութեան կը ձեռնարկեն ար-
դիւնք կամ հարստութիւն արտադրելու

Համար : Երկրագործ , արհեստաւոր , գործարանատէր , վաճառական եւ այլք , որքոր եւ իցէ արդիւնք կ'արտադրեն , ձեռնարկու են :

Օրինակի համար՝ ճարտարապետ մը՝ մէկու մը տունն ամբողջապէս շինելու համար՝ 25,000 դահեկանի սակարկութիւն կ'ընէ , ալայմանագիր մը կը կնքէ , պէտք եղած ամեն նիւթերն , աղիւս , կիր , ատաղձ եւ այլն կը գնէ , գործաւորներ կը վարձէ , շինութեան կը ձեռնարկէ , եւ երկու ամսոց մէջ տունն աւարտելով՝ տիրոջը կը յանձնէ , կ'ստանայ 25,000 դահեկանն , եւ հաշիւ ընելով կը տեսնէ , որ ամեն ծախքն հանելէ եւ գործաւորաց թոշակները վճարելէ յետոյ , 3,000 դահեկան կ'աւելնայ : Այս յաւելուածն է ճարտարապետին կամ ձեռնարկուին շահն :

Այսպէս ձեռնարկու է երկրագործ մը կամ գործարանատէր մը , որ աշխատեցուցած մշակներուն կամ գործաւորաց թոշակն , ինչպէս նաեւ գործածած դրամագլխին տոկոսն եւ այլ ծախքերն իւրարտադրած արդիւնքն , որ Խառն Արդիւնք կը կոչուի , հանելէ զինի , միացեալին , որ ԶուՏ Արդիւնք կը կոչուի , տէր

կը մնայ , եւ այս է նորա շահը :

Զեռնարկու մը շահ ընելու համար ,
հարկ է որ խառն արդիւնին արտադրու-
թեան ծախքէն աւելի լինի , որպէս զի
զուտ արդիւնի այսինքն շահ մնայ : Եթէ ,
ընդ հակառակն , խառն արդիւնին արտա-
դրութեան ծախքէն պակաս լինի , ձեռ-
նարկութիւնն անկանոն կամ անյաջող է ,
եւ հետեւաբար վնասարեր է ձեռնար-
կուին :

11. Թոշակ աշխատաւորաց .

Թոշակ կը կոչուի աշխատութեան մը
փոխարինութիւնը կամ վարձն իւր ամեն
ձեւերով :

Գործաւորաց աւուրչէքը կամ շաբա-
թականը , ծառայից եւ սպասաւորաց ամ-
սականները , պաշտօնատարաց ամսական-
ները , բժշկաց , փաստաբանաց եւ այլոց
տրուած վարձերը թոշակ են , որովհետեւ
այս ամեն փոխարինութիւնք կամ վարձք
մի եւ նոյն բնութիւնն ունին :

Թոշակին չափը կամ սակը մասամբ մը
աշխատաւորին արտադրիչ կարողութե-

նէն , մասամբ մ'ալ դրամագլխոյ առատութենէն կախումն ունի :

Գործարանի մը տնօրէնն ամիսն 5,000 դահեկան թոշակ կ'ստանայ , մինչ հասարակ գործաւոր մ'ամիսն հազիւ 300 դահեկան կրնայ ստանալ : Երկու թոշակաց այս մեծ տարբերութեան պատճառն՝ երկու աշխատաւորաց կարողութիւններուն անհամեմատ տարբերութիւնն է , որ՝ տընտեսաբար խօսելով՝ իւրաքանչիւրին մատուցած սպասուց կարեւորութեան աստիճանին տարբերութիւնն է , որ պարագային համեմատ կրնայ աւելնալ կամ պակսիլ :

Օրինակի համար , հեռաւոր տեղէ կամ գիշեր ժամանակ կոչուած բժշկի մ'այցեգինը բնականաբար կրկնապատիկ կամ քանի մը պատիկ աւելի կը լինի քան մօտաւոր տեղէ կամ ցերեկ ժամանակ կոչուած բժշկի մ'այցեգինը :

Պարզ աշխատաւորաց կամ գործաւորաց թոշակն ալ կրնայ աւելնալ կամ պակսիլ ըստ տեղւոյն , ըստ ժամանակին եւ ըստ անձնական կարողութեանց կամ արժանեաց :

Երբ մի եւ նոյն աշխատութիւնը կատա-

բողաց թիւը շատնայ , կամ գործի մը համար բազում աշխատաւորք պատրաստ գտնուին , բնականաբար իրենց ծառայութիւնը վար գնով կ'առաջարկեն , եւ հետեւաբար թոշակները կ'իջնեն . իսկ երբ գործը շատ լինի եւ աշխատաւորք նուազ , թոշակները կը բարձրանան :

Այս է Առաջարկի եւ Խնդրանաց օրէնքը , զոր սա կարճ խօսքին մէջ կ'ամփոփէ Քոպտէն անդիացի տնտեսագէտն . «Երբ երկու գործաւորք վարպետի մ'ետւէն վազեն , թոշակները կ'իջնեն . իսկ երբ երկու վարպետք գործաւորի մ'ետեւէն վազեն , թոշակները կը բարձրանան : »

Վերջապէս երբ առաջարկողք շատ լինին եւ խնդրողք նուազ , սակը կ'իջնէ . իսկ երբ խնդրողք շատ լինին եւ առաջարկողք նուազ , սակը կը բարձրանայ :

Սովոր ժամանակ հացին գինը կը բարձրանայ , վասն զի վաճառողները քիչ են եւ խնդրողները շատ :

Ինչպէս վերն ըսմէք , թոշակին սակը մասամբ մ'ալ դրամագլխոց առատութենէն կախումն ունի : Մեծ քաղաքաց կամ հարուստ երկիրներու մէջ , ուր բազում դրամագլուխք կը գտնուին , աշխատու-

թիւնք աւելի յարգի են, թոշակներն ալ
աւելի բարձր . մինչ գիւղերու կամ աղ-
քատ երկիրներու մէջ հակառակը կը տես-
նուի :

12. Վարձ կամ Տոկոս Դրամագլխոյ .

Դրամագլխին իրաւունքը Վարձ կը կո-
չուի՝ երբ չէնքի, գործիքի, մեքենայի,
գործարանի եւ այլ ձեւերով ներկայա-
նայ՝ Տոկոս կը կոչուի՝ երբ դրամի ձե-
ռով ներկայանայ :

Հարստութեանց արտադրման գլխոյն
մէջ տեսանք որ հարստութիւն կամ որ
եւ իցէ արդիւնք արտադրելու համար
աշխատութիւը միայն բաւական չէր, այլ
ուրիշ անհրաժեշտ օժանդակ մ'ալ ալէտք
էր, այն է դրամագլուխ : Տեսանք նա-
եւ որ ինչպէս աշխատութիւնը կամ աշ-
խատողն իրաւունք ունէր արտադրեալ
հարստութեան վրայ, դրամագլուխն ալ
իրաւունք ունէր իւր կարեւորութեան
չափով :

Ահա այդ անժխտելի իրաւունքն է դը-
րամագլխոյ վարձ կամ տոկոս կոչուածք,
զոր անտեսագէտք բոշակ դրամագլխոյ

կ'անուանեն : Այս հանգամանքով դրամագլխոյ վարձը կամ տոկոսը կը տարբերի վաշխէն , որ տոկոսին ապօրէն կամ անիրաւ տեսակն է , վասն զի փոխառուին՝ այսինքն պէտք ունեցողին կամ աշխատաւորին տկարութենէն օդուտ քաղելով՝ նորա իրաւունքն եւս կը կապտէ չափազանց սպահանջմամբք . այս պատճառաւ օրէնսդիրք , վաշխը դատապարտելով , չափ կամ սահման կը դնեն տոկոսին , որպէս զի արդարութեան կամ օրինաւորութեան սահմանէն անդին չանցնի :

Պէտք չէ մոռնալ սակայն որ տոկոսին սակին աւ թոշակաց սակին պէս ելեւէջի ենթակայ է , այսինքն Առաջարկի կամ Խնդրանաց օրէնքին կը հալատակի . ընդհանրապէս վար կամ թեթեւ կը լինի հարուստ եւ բարեկարգ երկիրներու մէջ , ուր դրամագլուխք առատ են կամ անկասկածելի ձեռաց կը յանձնուին . իսկ վեր կամ բարձր կը լինին աղքատ երկիրներու մէջ , ուր դրամագլուխք նուազ են , խնդրող շատ ունին կամ վտանգաց ենթակայ են :

Այս է պատճառն որ օրինական խըստութիւնք չեն զօրեր վաշխառուաց դէմ ,

որք միշտ կը յաջողին այլ եւ այլ անուղղակի միջոցներով շարունակել իրենց ապօրէն դատուած գործողութիւններն ։ Ուստի տարակոյս չմնար որ վաշխին առաջն առնլու միակ ազդեցիկ միջոցն երկրի մը տնտեսական պայմանաց բարոքումն է :

13. Արկեղի Խնայութեան .

Ինչպէս որ տեսանք Դրամագլուոյ կազմութեան գլխոյն մէջ, խնայութիւնը դրամագլուին ազբիւրն է :

Մարդ մը, որ արդիւնք մը կ'արտադրէ կամ թոշակ մը կ'ստանայ, նորա մէկ մասը սլահելով և հետզհետէ աւելցունելով՝ դրամագլուխ մը կը կազմէ : Այս խնայութիւն դիւրին է այն մարդոց համար, որք շատ կ'արտադրեն կամ կը շահին և դիւրակեաց են, այսինքն իրենց պիտոյքն հոգալէ կամ գոհացունելէ յետոյ դիւրաւ կրնանքան մ'աւելցունել. իսկ այն մարդիկ, որք քիչ կը շահին եւ հազիւ կրնան հասնիլ իրենց անհրաժեշտ պիտոյից, բնականաբար չեն կրնար կամ մեծ դժուարութեամբ կրնան խնայութիւն ընել: Եւ

սակայն ամենէն աւելի այս կարգի մարդիկ պէտք ունին խնայութեան, որպէս զի հնար եղածին չափ կարենան իրենք զիրենք ապահովել կենաց ձախող պարագայներուն դէմ:

Խնայութեան Արկեղի փոքր արտադրողաց կամ աշխատաւորաց խնայութիւնները դիւրացունելու, քաջալերելու եւ արդիւնաւորելու պաշտօն ունին:

Անգլիոյ մէջ անցեալ դարուն վերջերն եւ ֆրանսայի մէջ ներկայ դարուս սկիզբներն հաստատուեցան այս արկեղք եւ հրաշք գործեցին: 1834ին ֆրանսայի մէջ 75 խնայութեան արկեղք կային, որք 35 միլիոն ֆրանք աւանդ ունէին՝ մանր խընայութեանց արդիւնք: 1882ին վերջն արկղերուն թիւն 7,000ի հասած էր. իսկ աւանդից գումարն 1,800 միլիոն ֆրանքի: Ճշդիւ տեղն է ըսելու թէ մեծամեծ գետերը փոքրիկ առուներէ կը կազմուին:

Վերջապէս Խնայութեան Արկեղք նախախնամական բարիք մ'են աշխատաւոր դասուց համար: Վասն զի նոցա ամենափոքր խնայութիւններն ընդունելով, պահելով եւ շահեցունելով, զանոնք ժուժկալութեան, կանոնաւորութեան եւ խնայա-

սիրութեան կը վարժեցունեն . սկզբնական վարժոցներ են , ուր փոքրիկ դրամագըլուխք կը գոյանան եւ սեպհականատէրք կամ դրամատէրք կը կազմուին : Ո՞րչափ մանր արհեստաւորք , աղքատիկ գործաւորք , եւրոպիոյ մէջ այս կերպով մեծ գումարներ աւելցուցած եւ դրամագլխոց տէր եղած են :

Ֆրանսայի մէջ Խնայութեան Արկեղք սովորաբար կիրակի օրերը կը բացուին քաղաքապետական ալաշտօնատանց մէջ , եւ մէկ ֆրանքէն սկսեալ մինչեւ 2,000 ֆրանք կ'ընդունին :

Առաջին անգամ դրամ յանձնողը տետրակ մը կ'ստանայ , որոյ մէջ կը նշանակուի աւանդեալ գումարն , եւ ամեն անգամ որ գումար մը տանի յանձնէ , տետրակը կը ներկայացունէ , և այն նոր գումարն ալ կը նշանակուի առաջնոյն տակ : Երբ ուզէ իւր ստակը մասսամբ կամ ամբողջովին ետ առնուլ , խնդրագիր կուտայ , եւ մինչեւ ութ օր կ'ստանայ տոկոսովն հանդերձ : Ետ առնուած գումարը կը նշանակուի տետրակին մէջ :

Խնայութեան Արկղերուն աւանդեալ դրամոց տոկոսն հարիւրին 3 է , որ տա-

րուէ տարի դրամագլխին վրայ կը բար-
դուի :

Վերջին ժամանակներս ֆրանսայի մէջ
խնայողութեան բարոյական կրթութիւնը
նախակրթական վարժարաններէն սկսելու
փորձեր եղան եւ կատարելապէս յաջողե-
ցան : Գրեթէ ամեն վարժարան Խնայու-
թեան Արկղ մ'ունի : Աշակերտք իրենց
մանր խնայութիւնները , մէկ կամ երկու
սու (հինգ կամ տասն փարա) , դաստիա-
րակին կը յանձնեն , որ տետրակ մը կու-
տայ նոցա , եւ ամեն անդամ ստացած դը-
րամը կը նշանակէ նորա մէջ : Երբ գու-
մարը մէկ ֆրանքի հասնի , դաստիարակը
կը տանի գիւղին կամ քաղաքին Խնայու-
թեան արկեղ կը յանձնէ , եւ աշակերտը
կ'ստանայ յայնժամ բուն Խնայութեան
Արկեղ տետրակ մը , որոյ վրայ հետզ'ետէ
կը նշանակուին այնուհետեւ աւանդեալ
ֆրանքներն :

Այսպէս՝ դպրոցական Խնայութեան Արկ-
ղիկը նախադուռն կամ նախասենեակ մը
կը լինի բուն Խնայութեան Արկեղ :

Ո՞րչափ մեծ բարիք կը լինէր մեր ազ-
գին եւ երկրին համար , ի՞նչ գեղեցիկ մի-
ջոց բարոյական կրթութեան , ընտանե-

կան եւ ընկերական առաքինութեանց ,
եթէ մեր մէջ ալ մուտ գտնէին այս բա-
րերար հաստատութիւնք :

14. Բաժանումն Աշխատութեան եւ Գործակցութիւն .

Աշխատութեան բաժանումն՝ աշխատա-
ւորաց արտադրիչ կարողութիւնները մե-
ծապէս կ'աւելցնէ :

Աշխատութեան բաժանումը ըսելով՝ ըզ-
բաղմանց բաժանում պէտք է հասկնալ , ո-
րոյ միջոցաւ մէն մի մարդ աշխատութեան
մաս մը կամ ճիւղ մ'ընտրելով՝ մի եւ նոյն
գործողութիւնը կը կատարէ միշտ :

Օրինակի համար , երկաթագործ մը , որ
այլ եւ այլ երկաթէ գործիներ կը շինէ ,
հազիւ կրնայ օրն 250-300 բեւեռ շինել .
բայց երբ մի միայն բեւեռ շինելու զբա-
ղի , այնչափ յաջողակութիւն կ'ստանայ ,
որ օրը մինչեւ 2,500 բեւեռ կրնայ շինել :

Ատամ Սմիթ անգլիացի տնտեսագէտը
գնտասեղի գործարաններն օրինակ կը ցու-
ցընէ , ուր տասն գործաւորք , գնտասեղի
շինութեան համար հարկ եղած զանազան

գործողութիւններն իրենց մէջ բաժնելով, օրը 48,000 գնտասեղ կը շինէին. ըսել է՝ իւրաքանչիւրը 4,800 գնտասեղ, որով այդ օգտակար նիւթն այնչափ թեթեւագնի կ'ելնէ, եւ այսօր 100 հատը 20 փարայի կը վաճառուի :

Այսպէս ահա աշխատութեան բաժանումն աշխատութիւնը կը պարզէ, կը դիւրացունէ ու կը համառօտէ, արտադրութեանց քանակն ու որակը կ'աւելցունէ, եւ ծախքը կը պակսեցունէ, հետեւալէս վաճառման դինը կ'իջուցնէ, որով մարդիկ առաւել դիւրութեամբ իրենց պիտոյքն հայթայթելով՝ առաւել դիւրակեցութիւն կ'ստանան :

Արուեստից պատմութիւնը կ'ուսուցանէ մեզ թէ դիւտերուն մեծ մասն աշխատութեան բաժանման արդիւնք է. վասն զի մէն մի աշխատութիւն պարզ գործողութեան մը վերածուելով եւ աշխատողին կամ արհեստաւորին ուշադրութիւնը մէկ կէտի վրայ ամփոփուելով, դիւրութեան եւ արագութեան միջոցներ ու եղանակներ գտնել կուտայ : Մեքենայից մեծ մասը պարզ գործաւորք հնարած են :

Աշխատութեան բաժանումը սովորաբար

աւելի ընդարձակ է քաղաքակրթեալ երկիրներու եւ բազմամարդ կեդրոններու մէջ։ Օրինակի համար, մեծ քաղաքաց մէջ ամեն արհեստ իւր յատուկ արհեստաւորն, ամեն արտադրութիւն իւր յատուկ արտադրիչը կամ վաճառողն ունի։ Իսկ փոքր քաղաքաց, մանաւանդ գիւղերու մէջ, ուր արտադրութիւնք գժուարաւ կը վաճառուին, իրարմէ յոյժ տարբեր աշխատութիւնք մի եւ նոյն ձեռքէ կ'ելնեն։ Բժիշկը միանգամայն դեղագործ, վիրարոյժ, ակնաբոյժ եւ ատամնաբոյժ է։ Նպարավաճառը միանգամայն փերեղակ, գինեսպան, սափրիչ, սլայտար եւ մինչեւ իսկ հասարակաց գրադիր է։

Կը հետեւի ուրեմն թէ աշխատութեան բաժանումն ա՛յնչափ մեծ կամ արդիւնաւոր կրնայ լինիլ, ո՛րչափ առաւելյառաջացած լինին արհեստք եւ գիտութիւնք, առատ լինին դրամագլուխք, եւ հարուստ լինին ժողովուրդք։

Գործակցութիւնն է աշխատութեան մը համար քանի մը կամ բազմաթիւ մարդոց միացումն։

Օրինակի համար, շինութեան գործի մը մէջ ստուար գերան մը կամ ծանր քար մը

վերցնել եւ տեղէ տեղ փոխադրել հարկ
կը լինի, բայց մէկ մարդու մ'ուժը չբա-
ւեր, քանի մը մարդիկ կը միանան եւ
այն գերանը կամ քարը վերցունելով՝
պէտք եղած տեղը կը տանին:

Ուրիշ օրինակ: Ագարակատէր մը՝ իւր
հարիւր արտավար ընդարձակութիւն ու-
նեցող արտերուն բերքը շուտով հնձելու
եւ անձրեւային եղանակէն առաջ շտեմա-
րանելու համար՝ յատկապէս հնձողներ կը
վարձէ, որք իւր մշակներուն հետ միա-
նալով կը կատարեն քաղի գործողութիւն-
ներն:

Բաել է թէ, մարդ մը՝ օգտակար կամ
յաջող պայմաններով արտադրելու հա-
մար՝ շատ անգամ իւր նմանեաց գործա-
կցութեան՝ այսինքն աշխատակցութեան
կը կարօտի:

15. Ընկերակցութիւն.

Տնտեսական տեսակէտով՝ Ընկերակցու-
թիւնը մարդոց եւ դրամագլխոց միացումն
է առաջադրեալ ձեռնարկի մը կամ ար-
տադրութեան մը համար, մանաւանդ երբ
այն ձեռնարկ շահաւոր կերպիւ յաջողե-

լու համար՝ արտադրական մեծագոյն կարողութեանց կարօտի:

Երկու դրացի, Վահան եւ Արսէն, Երկուքն ալ ոսկերիչ, Վահան առաւել ճարտար իւր արհեստին մէջ, իսկ Արսէն առաւել յաջողակ յաճախորդ դտնելու եւ շինած արծաթեղէն կամ ոսկեղէն զարդերն ու սպասները շահաւորապէս վաճառելու մասին։ Խորհեցան ընկերութիւն մը կազմել իրենց մէջ։ Եւ թէպէտ շատ դրամ չունէին, միոյն արհեստական ճարտարութիւնը միւսին առեւտրական ճարտարութեան հետ միանալով՝ օր քանի զօր յառաջդիմեցին, եւ քանի մը տարւոյ մէջ ոսկերչական վաճառատուն մը կազմեցին բաւական մեծկակ դրամագլխով։

Ուրիշ օրինակ. Պ. Խոսրով, Երկաթի հարուստ գործարանատէր, ծերանալ սկըսելով, հանգստութեան սլէտք կը զգար։ Գործարանին մէջ յաջողակ եւ բարեկիրթ գործաւոր մ'ունէր, Արտակ անուն, որոյ ուշիմութիւնն ու հաւատարմութիւնը փորձած էր տասն տարիէ ի վեր։ Խորհեցաւ նմա յանձնել գործարանին տնօրէնութիւնը՝ շահուն քառորդին ընկեր ընելով զայն, եւ վերին հսկողութիւնը մի-

այն պահել իրեն։ Արտակ շնորհակալութեամբ ընդունեց իրեն եղած առաջարկն, եւ այսպէս գործարանն՝ առաւել եւս բարգաւաճելով, Պ. Խոսրովի հարստութիւնը բազմապատկեցաւ։ Արտակ ալ բաւական մեծ դրամագլուխի մը տէր եղաւ։

Կը հասկցուի ուրեմն թէ ընկերակցութիւնն արտադրիչ զօրութեանց յաւելում կամ համախմբում ըսել է, եւ արտադրութեանց արդիւնքը՝ կամ որ նոյն է՝ հարըստութիւնը բազմապատկելու կը ծառայէ։

Ա. յնպիսի ձեռնարկութիւնք կան, զորսի գլուխ հանելու համար մէկ կամ քանի մը մարդոց հարստութիւնը չբաւեր։ Ինչպէս են՝ օրինակի համար՝ երկաթուղիներ շինելու, ջրանցքներ կամնաւահանգիստներ բանալու ձեռնարկներն, որոց համար հարիւրաւոր կամ հազարաւոր միլիոններ պէտք կը լինին։ Ա.յս պարագայից մէջ ընկերութիւնն օդնութեան կը հասնի։ Հարիւրաւոր կամ հազարաւոր մարդիկ՝ ընկերութիւն կազմելով՝ պէտք եղած դըրամը կը մատակարարեն, և առաջադրեալ ձեռնարկն՝ ի գլուխ կ'ելնէ շահաւէտ արդեամբք, յորոց թէ՛ ընկերութիւնը կ'օգտի, և թէ՛ երկիրն։

Ընդհանուր առմամբ՝ ընկերակցութիւնք երեք տեսակ են. ընկերակցութիւնք ձեռնարկուաց, ընկերակցութիւնք աշխատաւորաց, ընկերակցութիւնք դրամագլոոց :

Այս երեք տեսակ ընկերակցութեանց իւրաքանչիւրն ալ իրենց նպատակին եւ կազմական պայմաններուն համեմատ կը տարբերին իրարմէ :

Ընկերակցութիւնք կան, որոց մէջ ամեն ընկերք պատասխանատու են իրենց բովանդակ հարստութեամբ : Այսպէս են Քաղաքային կամ Հաւաքական անուամբ ընկերութիւններ, որք անդամոց միոյն կամ մեծ մասին անուամբ կը կոչուին :

Ընկերակցութիւնք ալ կան, որոց անօրէնները միայն պատասխանատու են իրենց բովանդակ հարստութեամբ. իսկ ընկերք իրենց դրած գումարով կամ ստորագրած բաժնով միայն պատասխանատու են : Այսպէս են յատն կոչուած ընկերութիւնք, որոց անդամներէն ոմանք դրամագլոով, ոմանք ալ աշխատութեամբ կ'ընկերակցին :

Կան ընկերակցութիւնք ալ, որոց անօրէնները բաժանորդաց քուէովը կարգեալ պաշտօնեաներ են, այնուէս որ ըն-

կերութեան կազմական կանոնագրին տը-
րամադրութեանց համաձայնելու պայ-
մանաւ զերծ կը մնան անձնական պատաս-
խանատութենէ : Այսպէս են Անանուն
կոչուած ընկերութիւնք :

Այս տեսակ ընկերակցութեանց հրա-
շալի արդիւնքներէն մին ալ այս է , որ
մարդիկ չեն հարկադրիր իրենց բովան-
դակ հարատութիւնը կամ դրամագլուխը
վտանգի ենթարկել , այլ մէկ մասը միայն ,
երբեմն յոյժ փոքրիկ կամ աննշան մաս մը ,
որոյ կորուստէն բան մը չեն զգար . բայց
այն փոքրիկ կամ աննշան մասնիկները
միանալով՝ ահագին գումարներ կը կազ-
մեն եւ հսկայ գործեր կը կատարեն (*) :

(*) Վերջին ժամանակներս Եւրոպիոյ մէջ առեւ-
տրական , արուեստական եւ դրամական ընկերու-
թեանց տեսակներն այնչափ շատցած են , որ մեր
այս համառօս դասագրքին մէջ երկար կը լինի մի
առ մի յիշել . ուստի բաւ համարեցանք հակիրճ
գաղափար մը տալ նոցա կազմական սկզբանց վր-
այ : Ծան :

Հարցարան

9. Հարստութեանց տէրը կամ տէրերն ոյք են: — Արտադրեալ հարստութիւնք քանի՞ տեսակ բաժանորդ կամ իրաւատէր կ'ունենան սովորաբար: — Ի՞նչ կը կոչուին բաժանորդաց իւրաքանչիւրին ընկած բաժինք:

10. Ի՞նչ է Զեռնարկուն: — Ի՞նչ է շահը: — Ե՞րբ եւ ի՞նչպէս կը շահի Զեռնարկու մը:

11. Ի՞նչ է Թոշակը: — Թոշակին չափը կամ սակն ի՞նչպէս կ'որոշուի: — Ե՞րբ կ'աւելնայ կամ կը պակսի թոշակին սակը: — Ո՞ր երկիրներուն մէջ թոշակին սակը բարձր կը լինի:

12. Դրամագլուխին իրաւունքն ի՞նչ կը կոչուի: — Ի՞նչ է Տոկոսն: — Ի՞նչ է Վաշխը: — Տոկոսին սակն Ե՞րբ բարձր կը լինի, եւ Ե՞րբ վար: — Ի՞նչ է Վաշխին առաջն առնլու միջոցը:

13. Ի՞նչ են Խնայութեան Արկեղք եւ ի՞նչ պաշտօն ունին: — Ե՞րբ եւ ո՞ւր հընարուեցան Խնայութեան արկեղք: — Ֆրանսայի մէջ Խնայութեան արկղերուն

վիճակն ի՞նչ է : — Ի՞նչ տոկոս կը վճարեն Խնայութեան արկեղք : — Ո՞րչափ դրամ կ'ընդունին մէկ մարդէ : — Ի՞նչ է Խնայութեան արկղիկը :

14. Ի՞նչ է Աշխատութեան բաժանումը , եւ ի՞նչ պաշտօն ունի : — Գիւտերուն մեծ մասն ի՞նչ բանի արդիւնք են : — Ո՞ր երկիրներու մէջ աւելի ընդարձակ է աշխատութեան բաժանումն : — Ի՞նչ է Գործակցութիւնն :

15. Ի՞նչ է Ընկերակցութիւնն : — Ընդհանուր առմամբ քանի^ո տեսակ են ընկերակցութիւնք : — Ի՞նչ առաւելութիւն ունին բաժանորդական ընկերութիւնք :

ՄԱՍՆ Դ.

ՇՐՋԱԲԵՐՈՒԹՅՆ ՀԱՐՍՈՒԹԵԱՆՑ (*)



16. Փոխանակութիւն .

Հարստութեանց շրջաբերման առաջին
միջոցն է Փոխանակութիւնն ։

Մարդիկ, իրենց բազմատեսակ պիտոյքն
իրենց ձեռօք արտադրելու կարող չե-
նելով, փոխանակութեան կը դիմեն, այ-
սինքն՝ իրենց աշխատութիւնը կամ աշ-
խատութեան արդիւնքը կը փոխանակեն
այն արտադրութեանց հետ, որոց պէտք
ունին ։

Այս փոխանակութիւն հասարակ լե-
զուաւ կը կոչուի Տուրեւառ կամ Վանա-
ռում եւ Գնում։ Այսպէս գործաւորն իւր
աշխատութիւնը կը փոխանակէ, արհես-
տաւորն իւր արհեստը կամ ճարտարու-
թիւնը, գործարանատէրն իւր արտա-
դրութիւնները ։

(*) Circulation des Richesses.

Նահասլետական ժամանակաց մէջ՝ տուրեւառը կամ առեւտուրն ուղղակի փոխանակութեամբ կը կատարուէր, այսինքն՝ արդիւնք արդեանց հետ, աշխատութիւն աշխատութեան հետ, ծառայութեան հետ կը փոխանակուէր։ Ցորեն արտադրողն, երբ կոչիկի պէտք ունենար, իւր ցորենին հետ կը փոխանակէր։ մշակն իւր աշխատութիւնն ուտեստի կամ հագուստի հետ։ Երկաթագործն իւր շինած բահը կամ բրիչը հացի, զգեստի եւ այլ պիտոյից հետ։

Բայց հանապազօրեայ փորձով կը տեսնուէր որ աշխատութեանց կամ արտադրութեանց այս ուղղակի փոխանակում զերծ չէր դժուարաւթիւններէ։ Օրինակի համար, կոչկարարն, որ կոչիկէ զատ ուրիշ բան չէր արտադրեր, չէր կրնար ամեն օր կոչիկներն հացի հետ փոխանակել, վասն զի հացագործն ամեն օր կոչիկ գնելու պէտք չունէր։ ուստի պարտաւորեցան միջնորդ վաճառք մը գտնել, այն է դրամը, զոր կոչիկի պէտք ունեցողները կոչկարարին տալ սկսան, կոչկարարն ալ զայն հացարարին տալով՝ դիւրութեամբ հաց գտնել սկսաւ։

Այսպէս մարդիկ իրենց աշխատութիւնները կամ արտադրութիւնները դրամի հետ փոխանակելով՝ վաճառումը սահմանեցին, դրամն աւ ուրիշ աշխատութեանց կամ արտադրութեանց հետ փոխանակելով՝ զնումը սահմանեցին :

Կը հետեւի ուրեմն թէ փոխանակութիւնն, որ երկու անձ կ'ենթադրէ, մին վաճառող եւ միւսը գնող, առեւտրական գործողութիւն մ'է, որ մէկուն հարբատութիւնը միւսին հարստութեան հետ կը փոխանակէ, եւ այսպէս հարստութիւնք կը շրջաբերին մարդոց մէջ, այսինքն ձեռքէ ձեռք կ'անցնին :

Այս շրջաբերման շնորհիւ, որ ամեն տեսակ փոխանակութեամբք կը կատարուի անդադար, մարդիկ իրենց ամեն պիտոյքը դիւրութեամբ կը հայթայթեն ըստ չափու իրենց կարողութեան եւ ըստ պահանջման իրենց քաղաքակրթական վիճակին :

17. Դրամ եւ զին.

Դրամն, ինչպէս որ տեսանք, փոխանակութեան միջնորդն է, բայց եւ միան-

ամայն ամեն արժէից չափը կամ հասա-
ակ յայտարարն է :

Այս յատկութիւնն ունին ոսկի եւ ար-
ձաթ դրամք :

Օրինակի համար, երբ ըսուի թէ զոյգ
մը կոշիկը 40 դահեկան կ'արժէ, օխայ մը
ձուկն 5 դահեկան, գործաւորի մ'օրա-
կան աշխատութիւնը 20 դահեկան, ա-
ւելի դիւրութեամբ գաղափար մը կ'ու-
նենամք այս ամեն արժէից վրայ, քան
եթէ ըսուէր թէ զոյգ մը կոշիկն 8 օխայ
ձուկ կամ երկու գործաւորի օրական աշ-
խատութիւն կ'արժէ, կամ թէ կ. Պոլսէն
Նիկոմիդիա երթալու ծախքը 4 օխայ ոչ-
խարի միս կ'արժէ, եւ փոխադարձաբար
թէ 1 օխայ ձուկը զոյգ մը կոշիկի մէկ
ութերորդը կ'արժէ, կամ 1 օխայ միսը
կ. Պոլսէն Նիկոմիդիա երթալու ծախուց
մէկ չորրորդն : Այս արժողութիւն գին
կը կոչուի, որ դրամին իսկական արժէ-
քին հետ բաղդատմամբ կ'որոշուի :

Կը տեսնուի ահա թէ դրամի գործա-
ծումն ո՛քչափ պարզութիւն եւ հետեւա-
բար դիւրութիւն կ'ընծայէ փոխանակու-
թեանց :

Նմանապէս կը հասկցուի թէ դրամն աւ

ինքնին արժէքաւոր նիւթ մ'է , այսինքն
բնական եւ արտադրական արժէք ունի ,
որով կրնայ դիւրաւ բազդատուիլ ուրիշ
արժէից հետ :

Հին ժամանակները գտնուեցան աղ-
գեր , եւ այսօր իսկ կան երկիրներ , որք
այլ եւ այլ նիւթեր իրք դրամ գործածե-
ցին եւ կը գործածեն : Հին Սպարտա-
ցիք երկաթը կը գործածէին , Հռովմայե-
ցիք պղինձը , Հապէցք աղը , Ռուսք կա-
շին , Հնդիկները տեսակ մը խեցի . բայց
վերջապէս փորձը ցուցուց այդ նիւթոց
անյարմարութիւնը , մանաւանդ երկա-
թին , որ հասարակ մետաղ մ' եւ հետե-
ւապէս իսկական արժէքն յոյժ ցած լի-
նելով , փոխանակութեանց դիւրութիւն
տալու տեղ՝ դժուարութիւն կը պատճա-
ռէր , վասն զի հաւաքական արժէից հետ
փոխանակելու համար ահագին քանակու-
թեամբ երկաթ տեղէ տեղ փոխադրել
հարկ կը լինէր :

Այս պատճառաւ մարդիկ հարկադրե-
ցան այնպիսի նիւթ մը գտնել , որ հա-
զուագիւտ յատկութիւններ ունենար ,
կարծր , դիմացկուն եւ անեղծ լինէր . կա-
րենար հալիլ , ձուլիլ եւ ամեն ձեւ ստա-

Կալ. վերջապէս փոքր անակութեան
տակ մեծ արժէք ունենար եւ դիւրա-
կրելի լինէր :

Այս ամեն յատկութիւնները գտան ար-
ծաթին՝ մանաւանդ ոսկին վրայ . ուստի
եւ ողջոյն աշխարհ այդ եւ ու ազնիւ մե-
տաղներն ընտրեց դրամի թ :

Փութամք յարել սակայ թէ ոսկի եւ
արծաթ դրամոց արժէքը մեծապէս կը
տարբերի իրարմէ , վասն ու ոսկին ար-
ծաթէն չատ աւելի հազ ագիւտ է եւ
առաւել ազնիւ յատկութիւններ ունի :
Ընդհանրապէս 1 տրամ ունի 15 տրամ
արծաթ կ'արժէ :

Եւրոպական տէրութիւն մանր առեւ-
տրոց դիւրութեան համա ինչեւ ցայսօր
պղնձէ կամ ուրիշ մետա քրէ դրամ ալ
կը գործածեն ոսկի եւ ա աթ դրամոց
հետ : Օրինակի համար , յ թ մը խմելու
կամ 50-100 տրամ հաց ալու համար
մանր դրամք պէտք են . առ զուտ ար-
ծաթէ շինել անհնարին է առն զի ոսպի
չափ եւ աւելի իսկ մանր լ լու չեն կըր-
նար գործածութիւն :

Թուրքիոյ մէջ մանր ամք պղնձա-
խառն արծաթ են , եւ այ իսկական

արժէքով կը գործածուին (*), մինչ եւրո-
պիոյ մէջ մանր դրամոց արժէքն անուա-
նական է, վասն զի իրենց պարունակած
նիւթը ներկայացուցած արժէքէն շատ
վար է. այս պատճառաւ մի միայն մանր
առեւտուրներու կը գործածուին. Ֆրան-
սայի մէջ պարտապան մը չկրնար հինգ
ֆրանքէն աւելի պղինձ դրամ տալ իւր
պահանջատիրոջ, եթէ նա չուզէ ընդու-
նիլ: Անգլիոյ մէջ ալ մէկ չիլինը չկրնար
անցնիլ:

18. Առաջարկ եւ խնդրանք.

Ինչպէս որ տեսանք, փոխանակութեան
կամ առեւտուրի մէջ ուկւոյ եւ արծա-
թոյ արժէքով այսինքն դրամով նշանա-
կեալ իրաց արժէքը զին՝ կը կոչուի: Գի-
նը՝ դրամոց իսկական արժէքին հետ բազ-
դատմամբ՝ հաստատուն չափ մը չունի:
Երբ արդիւնք մը շատ կ'առաջարկուի

(*) Փորձն հաստատած է որ մեր երկրին արդի
սնտեսական վիճակը չներեր անուանական արժէքը
ունեցող դրամ զործածել փոխանակութեանց մէջ՝
իսկական արժէք ունեցող դրամոց հետ:

եւ քիչ կը խնդրուի , այսինքն երբ վաճառողը շատ եւ գնողը քիչ է , գինը կ'իջնէ . այս պարագայիս մէջ կ'ըսուի տնտեսական լեզուաւ թէ Առաջարկը Խնդրանին աւելի է : Իսկ երբ շատ խնդրուի եւ քիչ առաջարկուի , այսինքն երբ գնողը շատ է եւ վաճառողը քիչ , դինը կը բարձրանայ . այս պարագային մէջ ալ կ'ըսուի թէ Խնդրանին Առաջարկին աւելի է :

Օրինակի համար ենթադրեմք թէ վաճառանոցի մը մէջ 100 պարկ բրինձ կայ եւ 150 պարկ խնդրող . բնականաբար բըրինձին գինը կը բարձրանայ , վասն զի գնորդներուն խնդրածը վաճառողին քով դտնուածէն աւելի է : Իսկ երբ 25 պարկ միայն խնդրող դտնուի , յայնթամ բնականաբար կ'իջնէ բրինձին գինը , վասն զի գնորդներուն խնդրածը վաճառողին քով դտնուածէն շատ քիչ է :

Արդիւնքի մ' ընթացիկ կամ սովորական գինը նորա արտադրութեան ծախուց դումարին վրայ կը կանոնաւորի . բայց առատութիւնը կամ նուազութիւնն , որ Առաջարկի եւ Խնդրանաց վրայ մեծ աղդեցութիւն ունի , կրնայ շատ անգամ նորա ընթացիկ գինն արտադրութեան

ծախուց գումարէն վար իջուցնել կամ
վեր բարձրացնել։ Առաջին սպարագային
մէջ վաճառողը վրայ կուտայ կամ կը կոր-
սընցունէ, երկրորդին մէջ գնողն։

Այս օրինաց ենթակայ են նաեւ ոսկի-
եւ արծաթ դրամք, վասն զի սոքա եւս
ուրիշ արդեանց կամ արտադրութեանց
ալէս իսկական արժէք ունենալով, առեւ-
տուրի նիւթ կը լինին իրրեւ վաճառք,
եւ ելեւէջի կ'ենթարկին։ Բազում ոսկի
եւ արծաթ ունեցողներն՝ տւելի չահ ը-
նելու համար՝ ա՛յն տեղերը կը տանին
կամ կը զրկեն, ուր աւելի նուազ են կամ
հազուագիւտ, եւ ուր աւելի բան կրնան
գնել։ Ընդ հակառակն՝ կը քաշեն կամ կը
հեռացունեն այն տեղերէն, ուր աւելի
առատ են եւ ուր քիչ բան կրնան գնել։

Այս սպատճառաւ է որ դրամոց վրայ
գին չկրնար դրուիլ բառ քմաց, ոչ աւ
նոցա փոխագրումն արդիլուիլ Եթէ՝ օրի-
նակի համար՝ երկրի մ'իշխանութիւնը
դրամոց իսկական արժէքէն աւելի գին
գնէ նոցա վրայ, ուրիշ ամեն վաճառաց
գինը կը բարձրանայ նոյն համեմատու-
թեամբ։

Ուրեմն, արդիւնքի մ'արդար գինն ի-

բաց բնութիւնը պարտի որոշել եւ ոչ
մարդոց քմահաճոյքն : Իրաց բնութիւն
ըսելով կը հասկցուի արտադրական ծա-
խուց եւ միանգամայն Առաջարկի եւ Խըն-
դրանաց ազդեցութիւնն այն երկիրներու
մէջ , ուր ապահովութիւն կը տիրէ , այ-
սինքն առեւտրական ազատութիւն , ան-
ձանց եւ ստացուածոց յարգանք եւ վեր-
ջապէս արդարութիւն :

19. Վարկ .

Վարկը՝ մարդու մը կարողութեանն եւ
ուղղութեան վրայ վստահութիւն ըսել
է : Տնտեսական լեզուաւ՝ աշխատութեան
կամ գրամագլույ փոխատուութիւն կը
նշանակէ՝ փոխարէնն ի վերջոյ ստանալու
ապահովութեամբ :

Դործաւոր մը հանապազորդ հացի պէտք
ունի , բայց շարթուն կամ ամսուն վերջը
կըստանայ իւր թոշակն . ուստի չկրնալով
հացին գինն ամեն օր կանխիկ վճարել ,
ապառիկ այսինքն վարկով կըստանայ հա-
ցագործէն՝ շարթուն կամ ամսուն վերջն
հատուցանելու պայմանաւ : Միւս կողմէ
ինքն ալ իւր աշխատութիւնը փոխ կու-

տայ իւր վարպետին, փոխարէնն՝ այն է իւր թոշակը շաբթուն կամ ամսուն վերջն ստանալու վստահութեամբ :

Եթէ մարդիկ իրարմէ ստացած ամեն ծառայութեանց կամ վաճառաց փոխարէնն անմիջապէս հատուցանելու հարկադրուէին, այսինքն՝ եթէ ամեն փոխանակութիւնք անմիջապէս վճարուելով կատարուէին, կենաց հանապազօրեայ յարաբերութիւնք մեծապէս կը դժուարանային :

Ուրեմն վարկն առեւտրական գործողութիւնները դիւրացունելու միջոց մ'է :

Իբրեւ դրամագլխոյ փոխատուութիւն, վարկն ուրիշ մեծ օգուտներ ալ ունի : Տեսակ մ'ընկերակցութիւն է հարուստին ու աղքատին մէջ, որով առաջինն իւր հարստութիւնը կը շահեցունէ, երկրորդն ալ դիւրակեցութեան կը հասնի :

Դարբին գործաւոր մը, Վահէ անուն, աշխատասէր, հանճարեղ եւ պարկեշտ երիտասարդ, չէր կրնար դիւրաւ յառաջադիմել՝ դրամագլուխ չունենալուն պատճառաւ : Նորա աշխատած գործարանին դիմացը բնակող դրամատէր մը, Պ. Տիգրան, վստահելով երիտասարդ գարբինին

աշխատասիրութեանն ու սլարկեցութեան վրայ, 100 սոկի փոխ տուաւ, որպէս զի խանութ մը բանայ եւ դրամագլուխ մը կազմէ: Հինգ տարի յետոյ, վահէ, փոխ առած 100 սոկին տոկոսովն հանդերձ վճարելէ յետոյ, 500 լիրայի դրամագլուխ մը կազմած էր:

Այսպէս ահա վարկը, դրամագլուխն աշխատութեան ընկերացունելով, դարբին գործաւորին հարստանալուն պատճառ եղաւ:

Վարկին մեծ օգուտներէն մին ալ այսէ, որ նորա չնորհիւ դրամագլուխն առաւել դիւրութեամբ եւ աւելի շուտով կ'անցնի այնպիսի մարդոց ձեռք, որք լաւագոյն կերպիւ՝ այսինքն առաւել արդիւնաւորապէս կրնան շահեցունել զայն:

Վերջապէս վարկը դրամէն ոչ նուազ կարեւոր գործիք մ'եղած է ամեն կարգի փոխանակութեանց համար:

20. Արժեքուղիք կամ առեւտրական
քուղիք

Արժեքուղիք դրամի պաշտօնը կը կատարեն փոխանակութեանց մէջ, այսինքն

դրամի պէս եւ շատ անգամ դրամէն աւելի դիւրութիւններ կ'ընծայեն փոխանակութեանց :

Օրինակի համար, Պ. Տ. վաճառականի կ. Պոլիս, 10,000 դահեկանի վաճառք կը զրկէ ի Տրապիզոն։ Վաճառքն ստացող Տրապիզոնցին պարտաւոր է նորա գինը՝ այսինքն 10,000 դահեկանը՝ կ. Պոլիս զըրկելու մինչեւ 20 օր։ Բայց կը մտածէ որ եթէ ցամաքի ճանապարհով զրկէ, կրնայ գողերու ձեռք ընկնիլ. Եթէ ծովու ճանապարհով զրկէ, ժամանակը ձմեռ լինելով, կրնայ նաւը վտանգի հանդիպիլ, ուստի գիր մը կը գրէ ի կ. Պոլիս արմտեաց վաճառականի մը, որում ինքն ալ Տրապիզոնէն մեծաքանակ լուրիս եւ այլ արմտիք զրկած լինելով՝ առնելիք ունէր անկէ, եւ կը յանձնարարէ որ իւր թուղթը տեսնելէն տասն-հինգ օր յետոյ 10 հազար դահեկան վճարէ Պ. Տ. վաճառականին կամ դրամահաւաքին միջոցաւ կը զրկէ արմտեաց վաճառականին եւ կը հարցնէ թէ կ'ընդունի[®] իրեն եղած յանձնարարու-

թիւնն : Արմտեաց վաճառականն ալ կ'ընդունի եւ կ'ստորագրէ այն թուղթն , եւ տասն-հինգ օր յետոյ կը վճարէ դրամը Պ . Տ . վաճառականին կամ նորա ցուցած անձին :

Այս է փոխանակագիր կոչուած արժեթուղթը , զոր՝ ըստ ոմանց հրեայք հնարած են միջին դարուց մէջ , հալածանաց ժամանակ Եւրոպիոյ եւ մասնաւորապէս Ապանիոյ մէջ ունեցած դրամական հարըստութիւննին գաղտնաբար եւ ըստ մարթելոյն ապահովապէս ուրիշ երկիրներ փոխագրելու համար , ըստ այլոց ալ՝ իտալացի վաճառականք հնարած են երկոտասաներորդ դարուն մէջ՝ երկրէ յերկիր դրամ փոխագրելու դժուարութիւններէն ազատելու համար :

Կը տեսնուի ուրեմն թէ փոխանակագիրն հրաման մ'է , զոր հեռաւոր քաղաքի կամ երկրի մէջ գտնուող պարտատէր մը իւր պարտապանին կը յդէ յանձնարարելով որ իւր առնելիքը վճարէ այս անուն անձին , որ նոյն առնելիքը գնած է , եւ կրնայ ուրիշի մը յանձնել կամ վաճառել փոխանակագրին ետին գրելով իւր յանձնումն , որ փոխանցում կը կոչուի :

Առեւտրոյ մէջ գործածուած ուրիշ արժեթուղթերն են՝ պարտատոմսք, աւանդագիրք, պանքտոմսք, թղթադրամք եւ այլք (*):

Պարտառոմսը կամ պարզապէս տուն՝ որոշեալ պայմանաժամով վճարելի խոստմնագիր մ'է, զոր պարտապանը կ'ստորագրէ իւր պարտատիրոջ կամ նորա հրաժմանին վճարելու համար, Պարտատէրն ալ կրնայ այս խոստմնագիրը փոխանցմամբ ուրիշի յանձնել կամ վաճառել, այն ուրիշն ալ երրորդի մը, բաւական է որ ըստորագրողը պատուաւոր եւ վստահելի անձ մը լինի:

Կայ տեսակ մը տուն ալ, որ այս կամ այն անուան կամ հրաժմանին վճարելի չէ, այլ ո եւ իցէ անձի որ պայմանաժամուն օրը ներկայէ ստորագրող պարտապանին: Այս տեսակ պարտատոմսք բաց տուն կը կոչուին:

Աւանդագիրը վկայագիր մ'է ծանուցանող թէ այսչափ վաճառք աւանդ դրուած

(*) Փոխանակութեանց մէջ ուրիշ բանի մը թուղթեր ալ կը գործածուին. բայց նորա եւս սոյն արժեկղթոց միոյն կամ միւսին մէկ տեսակն են:

են այս ինչ մթերանոցին մէջ։ Անգլիոյ
եւ այլ վաճառական երկրաց մթերանոց-
ներուն (տոք) աւանդագրերը փոխանցելի
են, այսինքն աւանդատէր վաճառականը
կրնայ աւանդագրին միջոցաւ ուրիշի ան-
ցունել իւր վաճառքը, կամ դրամ փոխ
առնուլ։

Պանֆոնիսը Պանքայի մը պարտատոմսն
է, սա առաւելութեամբ, որ առանց փո-
խանցման կրնայ շրջաբերիլ իրրեւ դրամ,
եւ ներկայողին վճարելի է։

Ինչպէս որ կը տեսնուի, այս ամեն ար-
ժեթուզթք փոխանակութեանց մէջ դրա-
մին միջնորդական ծառայութիւնները կը
կատարեն. իրրեւ նորա ներկայիչն, եւ
շատ անգամ դրամէն աւելի կը փնտռուին՝
առաւել դիւրաւ փոխադրելի կամ շրջա-
բերելի լինելնուն պատճառաւ։

Թղրադրամ կը կոչուին այն արժե-
թուզթք, որք իշխանութեան կողմէ շրր-
ջաբերութեան կը հանուին եւ բռնի ըն-
թացք ունին, այսինքն իրական արժէ-
քով կամ հարստութեամբ երաշխաւորեալ
չեն կամ անբաւական կերպիւ երաշխա-
ւորեալ են։

Փորձն հաստատած է թէ կառավարա-

կան ամեն ջանից եւ մինչեւ խոկ ամենա-
ծանր պատժոց հակառակ , թղթադրամին
արժէքը կը ցնդի՝ եթէ բաւականապէս
երաշխաւորեալ չլինի , կամ չրջարերու-
թեան պէտք եղածէն աւելի հանուի :

21. Պանիա.

Պանիա կը կոչուին սովորաբար վարկի
գործողութիւններ կատարող հաստատու-
թիւնք :

Պանքաներն երկու տեսակ են . մասնա-
ւոր եւ հանրային : Մասնաւոր պանքա-
ները մասնաւոր մարդոց կամ ընկերու-
թեանց վերաբերեալ սեղանաւորական
տուններ են , որոց սովորական գործերն
են՝ իրենց յաճախորդաց վերաբերեալ դը-
րամոց գումարներ աւանդ առնուլ կամ
փոխ ընդունիլ տոկոս վճարելով եւ այն
գումարներն այլոց փոխ տալ աւելի բարձր
տոկոսով , փոխանակագիր վաճառել , առ-
եւտրական թուղթեր՝ այն է զանազան
տեսակ արժեթուղթեր գնել , նոցա փո-
խարէնը պայմանեալ վճարօրէն առաջ հա-
տուցանելով եւ չափաւոր չահ մը վար
դնելով , որ զեղչ կը կոչուի :

իսկ հանրային պանքաները մեծ ընկերութեանց ձեռօք եւ հսկայ դրամագըլուխներով հիմնեալ հաստատութիւնք են, որք մասնաւոր պանքաներուն կրամ սեղանագորական տուներուն կատարած գործերն առաւել ընդարձակ կերպիւ կը կատարեն, եւ արտօնութիւն ունին իրենց պատրաստ դրամագլխէն կրկնապատիկ եւ մինչեւ եռապատիկ աւելի պանքատոմս հանելու, զորս իրբեւ դրամ կը վճարեն իրենց գործողութեանց մէջ, եւ որք կատարեալ վատահութեամբ կը շրջաբերին առուտուրի մէջ՝ առանց բնաւ տարբերութիւն մ'ունենալու ոսկեդրամոց արժէքէն, վասն զի ուզողն ազատ է իւր դրամատոմսն ուզած ժամանակ ներկայացունել Պանքային եւ փոխարէնն անմիջապէս ստանալ ոսկի դրամով:

Պանքաներն՝ աւանդ ստանալնուն ստանաւաւ՝ յոյժ օգտակար գործողութիւն մ'ալ կ'ընեն, որ տեսակ մը փոխանցումէ եւ ֆրանսերէն վիրտան կը կոչուի: Այս գործողութիւն Պանքայից ստացած աւանդներուն փոխանցումը կը դիւրացունէ՝ նոցատումարներուն մէջ պարզ արձանագրութեան մը միջոցաւ, առանց դը-

րամ մը հանելու և փոխադրութեան ծախ-
քեր ընելու՝ թէ՛ գտնուած քաղաքնուն
մէջ, եւ թէ՛ մէկ քաղաքէն միւսն, իրենց
մասնաճիւղերուն կամ գրասենեկաց մի-
ջոցաւ :

Օրինակի համար, Պանքային մէջ դրամ
ունեցող վաճառական մը, եթէ մէկու մը
պարաք ունենայ, եւ այն մէկն ալ Պան-
քային պարաք ունենայ, փոխանակ ինքը
Պանքայէն իւր դրամն առնլով նմա վճա-
րելու եւ նա ալ տանելու Պանքային վճա-
րելու, իւր դրամը պարզապէս այն մար-
դուն վրայ կը փոխանցէ, նա ալ Պան-
քային, եւ այսպէս առանց դրամը տե-
ղէն խախտելու՝ երեքին ալ առնելիք տա-
լիքը կը կարգադրի :

Նշանակութեան արժանի են մասնաւո-
րապէս Եւրոպիոյ մէջ հաստատեալ կա-
լուածական Պանքաներն, որոց պաշտօնն
է դրամական փոխատուութիւններ ընել
կալուածատեարց, նոցա անշարժ կա-
լուածները գրաւ կամ երաշխաւոր առնը-
լով։ Այս եղանակաւ՝ կալուածատէր մը,
որ դրամագլուոյ կամ դրամի պէտք կ'ու-
նենայ իւր կալուածն արդիւնաւորելու
կամ իւր որ եւ է մէկ պէտքն հոգալու

համար, կրնայ այդ Պանքաներէն միոյն դիմել, եւ թեթեւ տոկոսով ձեռք բերել իրեն պէտք եղած դրամն :

Այս կարգէն են եւ հողագործական Պանքաներն, որք դրամ փոխ կուտան երկրագործաց, եւ այսու մեծապէս կը նպաստեն երկրի մը մշակական զարգացման^(*) :

22. Վաճառականութիւն.

Վաճառականութիւնը փոխանակութեան ընդարձակ տեսակն է. Հարստութեան շրջաբերումը կը դիւրացունէ եւ մարդոց բարեկեցութիւնը կ'աւելցունէ :

(*) Դոհութեամբ կը տեսնեմք որ մեր երկրին մէջ ալ վերջապէս հասկցուած է հողագործական Պանքաներուն կարեւորութիւնն, եւ ամենէն առաջ նոյն ինքն կայսերական կառավարութիւնը կը ծեռնարկէ նոցա հաստատման : Դաւառաց մէջ ժամանակաւ սահմանուած Խնայողական արկղերն, որք իրենց նպատակին ծառայելէ հեռի էին, կեղրոնական վարչութեան մ'ենթարկուելով, եւ բոպական դրութեամբ հողագործական Պանքայի մը կազմակերպութիւնն ստացան, ամեն գաւառաց մէջ մասնաճիւղեր ունենալու պայմանաւ : Եւ որպէս զի այդ շահեկան հաստատութիւն կարենայ

Ազգի մը վաճառականութիւնը նոյն ազգին մէջ կատարուած փոխանակութեանց բովանդակութենէն կը բաղկանայ : Հաղորդակցութեանց միջոցներ կը գործածէ իւր վաճառքը փոխադրելու համար . դըրամ, պանքտոմս եւ վարկի այլ եւ այլ միջոցներ կը գործածէ իւր փոխանակութիւնները դիւրացունելու համար :

Տնտեսական լեզուաւ, վաճառականն ալ՝ արուեստաւորին գործարանատէրին եւ այլ աշխատաւորաց նման՝ օդտակարութեան կամ հարստութեան արտադրիչ մ'է : Իւր պաշտօնն է՝ արտադրեալ հարթատութիւնները կամ փոխանակելի արդիւնքներն հաւաքել, պահել մինչեւ այն

արդիւնաւորապէս ծառայել իւր նպատակին, վերջին օրերս կայսերական նրամանաւ կանոնագիր մը հրատարակեցաւ, որոյ տրամադրութեանց շնորհիւ՝ յիշեալ Պանքային գրաւ տրուելիք անշարժ կալուածոց փոխանցման գործողութիւնը մեծապէս դիւրանալէ զատ, կարեւոր զեղչ մ'եւս կը լինի փոխանցման ծախուց վրայ :

Սոյն կարեւոր հաստատութեան վարչական խորհրդոյն նախագահն է Պետական Խորհրդոյ անդամ վսեմ. Յ. Նուրեան էֆէնսի, եւ ընդհանուր տնօրէնն է վսեմ. Մ. Փորթուզալ էֆէնսի : Երկուքն ալ կարող տնտեսագէտք :

ժամանակ՝ յորում առաւել օդտակար կամ շահարեր կրնան լինիլ, տեղէ տեղ փոխադրել, եւ վերջապէս փոխանակելուրիշ հարատութեանց եւ ընդհանրապէս դրամոց հետ :

Օրինակի համար, բամբակի կամ ափիոնի բերքին առատ եւ դիւրագին եղած տարին՝ վաճառական մը բազում բամբակ կամ ափիոն կը գնէ, կը պահէ, եւ հետեւեալ տարին, նոյն բերքերուն այնչափ առատ եւ դիւրագին չինելէն օդուտ քաղելով՝ առաւել շահաւոր կերպիւ կը վաճառէ :

Ուրիշ վաճառական մ'ալ՝ ցորենի նուազութեան կամ սովի ժամանակ՝ հեռաւոր երկիրներէ ցորեն բերելով կը վաճառէ : Այս գործողութեամբ՝ թէ՛ վաճառականը կը շահի եւ թէ՛ ժողովուրդն հացի նեղութիւն չկրեր :

Վաճառականութիւնն երկու տեսակ է . Ներքին, Արտաքին : Ներքին վաճառականութիւնն երկրի մը կամ պետութեան մը բնակիչք կ'ընեն միմեանց հետ : Իսկ Արտաքինն օտար երկիրներու հետ :

Երկրէ մը դուրս ելած, այսինքն օտար երկիր տարուած վաճառքը կը կոչուի Ար-

տածեալ վաճառք, իսկ օտար երկրէ բերուածը կը կոչուի Ներածեալ վաճառք. հետեւապէս արտաքին վաճառականութիւնն Արտածականի եւ Ներածականի կը բաժնուի, եւ այս բաժանում մեծ կարեւորութիւն ունի մաքսական վիճակացոյցներ շինելու համար, յորոց կրնայ իմացուիլ թէ մէկ տարւոյ մէջ ո՛րչափ Արտածմունիք եւ ո՛րչափ Ներածմունիք եղած են. այսինքն՝ ո՛րչափ վաճառք դուրս ելած են երկրէն եւ ո՛րչափ ներս մտած:

Այս ծանօթութեամբ կարելի կը լինի հասկնալ երկրի մ'արտաքին վաճառականութեան վիճակն, այն է առաւել կամ նուազ շարժումը, յառաջդիմութիւնը կամ յետադիմութիւնն, եւ պատճառները մակարերել:

23. Առեւտրական կշիռ եւ Պահապան դրութիւն.

Երկրի մ'արտաքին վաճառականութեան կատարած Արտածմանց կամ Ներածմանց միջեւ դոյցած տարրերութիւնը, տումարակալութեան ոճով Առեւտրական կշիռ կոչուեցաւ:

Երբեմն , տնտեսական նիւթոց վրայ խօսող գրեթէ ամեն հեղինակ՝ այս սկիզբէն ճանապարհ կ'ելնէր միշտ թէ Առեւտրական կշխոք նոգաստաւոր է երկրի մը կամ ազգի մը , երբ արտածմունք ներածումներէն աւելի են : Իսկ աննպաստ է՝ եթէ ներածմունք արտածումներէն աւելի են : Կը խորհէին թէ արտածմանց յաւելուածը դրամով կը փոխարինուէր միւս ազգերէն : Օրինակի համար , երբ երկրէ մը տասն միլիոն լիրայի վաճառք դուրս ելնէր եւ ութ միլիոն լիրայի վաճառք ներս մտնէր , մնացեալ երկու միլիոնին փոխարէն դըրամ ներս մտած կը լինէր , եւ այսպէս կ'աւելնար երկրին մէջ չըջաբերող գրամըն , որ ըստ իրենց կարծեաց՝ երկրի մը բուն հարստութիւնը կը կազմէր ,

Այս տեսութեամբ՝ ներածելի վաճառաց վրայ ծանր մաքսեր , վաճառականութեան վրայ ալ խիստ օրէնքներ դրուեցան , որպէս զի ներածմունք արտածմունքէ պակաս լինին եւ բազում մետաղեայ դրամ կամ ոսկի մտնէ ներս : Միանգամայն՝ ներքին արհեստներն ու արտադրութիւններն արտաքին արտադրութեանց կամ արուեստից մրցումներէն զերծ պահելու

համար՝ Պաշտպան դրութիւնը սահմանուեցաւ, որով արտաքին կամ օտար արտադրութեանց ոմանց վրայ ծանր մաքսեր դրուեցան, ոմանց ալ մուտքը բոլորովին արգիլուեցաւ :

Այս դրութիւն երկար ժամանակ շրունակեց գործադրիլ, եւ տակաւին կը շարունակէ շատ տեղեր :

Սակայն Քաղաքական Տնտեսութիւնն եկաւ վերջապէս հաստատեց թէ Առեւտրական կշռոյ՝ ինչպէս նաև Պաշտպան դըրութեան տեսութիւնք՝ սխալներու հիւսք մ'են, երկրի մը շահուց մնասարեր են՝ թիւր ուղղութիւն տալով նոցա : Հասկըցուց թէ, Առեւտրական կշռոյ տեսութեամբ, երկրի մը համար առեւտրական բարգաւաճման կամ յաջողութեան նշան կամ միջոց սլարտին համարուիլ ծովու վրայ պատահած աղետալի մրրիկներն, երբ երկրէ մը վաճառք տանող հարիւրաւոր նաւեր ընկղմին եւ միլիոնաւոր գումարներ անդնդասոյզ ընեն : Եւ որովհետեւ նոցա փոխարէնը չկրնար վերադառնալ, Առեւտրական կշռոյ պաշտպանք բընականարար սլարտին գոհութեամբ հետեւցնել թէ կշուը մեծապէս նպաստա-

ւոր է երկրին, վասն զի մաքսական վիճակացոյցներուն նայելով, արտածմունք այն տարին ներածումներէն շատ աւելի եղած են :

Քաղաքական տնտեսութիւնն հասկցուց թէ արդիւնք բերք կամ արտադրութիւնք վերջապէս արդեամբք կամ արտադրութեամբք կը վճարին. թէ դրամը փոխանակութեանց միջնորդ վաճառք մ'է, երկրի մը հարստութեան կամ դրամագլուխին մէկ փոքր մասն է. թէ փոխանակութեանց համար պէտք եղածէն աւելի դրամն անօգուտ է եւ մետաղեայ դրամոց արժէքը կը կոտրէ. թէ Պաշտպան դրութիւնն՝ արտադրողաց կամ արհեստաւորաց ժրաջանութիւնը կը թուլցունէ, նախաձեռնութիւնը կը ջլատէ եւ մրցըւմը կը չէզոքացունէ. թէ այդ դրութիւնն ապա կաւաթիւ մենաշնորհելոց միայն չահանդի է, իսկ հանրութեան վնասակար, վասն զի ժողովուրդն իւր անհրաժեշտ լինածն է հայթայթելու, համեսրակը հարձկանքի լուար ու աւել զոհազնեթիւններ ապահովութեան այդ մենաշնորհի լոցամիավարութիւնն ապա կափառ գինիք և ճացալու առաջարար մաքային աշխատավայրութեամբն է բարեկարգութիւնը:

կը լինի մինչեւ իսկ արեւուն լոյսը խափանել, որպէս զի ճրագ շինողներն ու վաճառողներն ազատին նորա մրցումէն, եւ ամեն մարդ ցերեկներն ալ ճրագ վառելու հարկադրին յօգուտ եւ ի քաջալեր այն ամեն արհեստներու եւ արհեստաւորաց, որք մօտէն կամ հեռիէն յարերութիւն ունին ճրագ շինելու արհեստին հետ:

Ներքին արուեստները կամ արտադրութիւնները պաշտպանելու դրութիւնը կրրնայ մինչեւ մէկ աստիճան արդարանալերը երկրի մ'ամենէն շահեկան արտադրութիւններէն կամ արուեստներէն մին կամ մի քանին առժամապէս քաջալերելու կը ծառայէ, մինչեւ որ կարող լինին յաղթաբար մրցիլ արտաքին արտադրութեանց դէմ, եւ երկրին պիտոյքը գոհացունել առաւել շահաւոր սլայմաններով:

Վերջապէս, տնտեսական ողջամիտ սկըզբանց ծանօթութեան շնորհիւ, Եւրոպիոյ ամենէն բարգաւաճ երկիրներուն մէջ Ազատ փոխանակութեան կամ Առեւտրական ազատութեան արգելքներն հետզհետէ կը վերնան, գլխաւորապէս Անգլիոյ

մէջ, ուր Ազատ փոխանակութեան երկու
մեծ պաշտպաններուն՝ Ռուլէրթ Փիլի եւ
Քոստէնի՝ անուանք ամենուն սիրելի ե-
ղած են:

24. Հաղորդակցութեան միջոց.

Հաղորդակցութեանց լաւագոյն միջոց-
ները, խճուղիք, երկաթուղիք, ջրանցք,
ինչպէս նաև շոգեշարժ նաւարկութիւնք,
հեռագիրք եւ այլք, անհրաժեշտ պայ-
մանք են վաճառականութեան զարգաց-
ման եւ հարստութեանց աճման:

Երկիր մը, որ հաղորդակցութեանց մի-
ջոցներէ զուրկ է, բնականարար աղքատ
է եւ աղքատ մնալու դատապարտեալ:

Երբ գիւղի մը բնակիչք չեն կրնար ի-
րենց արտադրած հողային արդիւնքն ու-
րիշ տեղեր փոխադրել առ ի չդոյէ հա-
ղորդակցութեանց միջոցներու, բնակա-
նարար կը հարկադրին իրենց պէտք եղա-
ծէն աւելի չարտադրել, որով միշտ աղ-
քատ կը մնան: Իսկ երբ բնական կամ
պատահական պատճառներով վնասուին
իրենց արտադրած կամ արտադրելի բեր-
քերն, օրինակի համար երաշտութենէ

կամ մարախէ զարնուին, կրնայ երեւակայուիլ թէ ի՞նչ կը լինի դժբաղդ գիւղացւոց վիճակը, մանաւանդ ձմեռ ժամանակ, յորում դաշտերուն ու լեռներուն մէջ կազմուած խեղճ շաւիղներն ածիւնով փակուած կամ ջուրերով ծածկուած և անանցանելի եղած են: Յաճախտեսնուած է որ գաւառի մը մէջ արմբուաց նուազութիւն եւ հետեւաբար սրպութիւն տիրած ժամանակ՝ մօտակայ գաւառին մէջ առատութիւն եւ արժնութիւն կը տիրէ, բայց հազորդակցութեան միջոցներ չկենալուն պատճառաւ՝ թշուառ սովատանջք չեն կրնար օգուտ քաղել:

Ուրեմն անժխտելի է թէ երկրի մը բարդաւաճման եւ ժողովրդոց դիւրակեցութեան անհրաժեշտ պայմաններուն կարգէն են հազորդակցութեանց լաւագոյն միջոցներն :

Աւասիկ մեր աչաց առջեւ ունիմք թումէլի երկաթուղին. ո՞րչափ բերք, մանաւանդ հողային կամ դիւղային արտադրութիւնք, արմտիք, պտուղք եւ այլք, որք երբեմն դժուարաւ կամ յոյժ փոքր քանակաւ կը հասնէին մեզ, վասն զի մինչեւ կ. Պոլիս բերուելու համար բազմօր-

Եայ ուղեւորութեանց եւ հետեւաբար ծախուց կը կարօտէին, այժմ քանի մը ժամու մէջ կը հասնին թարմ վիճակի մէջ, յորմէ թէ՛ արտադրողք կ'օգտին՝ իրենց բերքերը վաճառելու դիւրութիւն գտնելով, եւ թէ մեք կ'օգտիմք՝ զանոնք առատօրէն եւ դիւրագնի ստանալով:

Վերջապէս, ո՞ր գաւառ կամ երկիր որ հաղորդակցութեանց լաւագոյն միջոցներով օժտեալ է, առաւել ծաղկեալ, առաւել բարգաւաճ, առաւել հարուստ է:

Օրինակ Ֆրանսա: Իւր վաճառականութիւնը վաթսուն տարւոյ մէջ տասնապատիկ աւելցաւ, մէկ երկիլիոնէն տասն երկիլիոնի ելաւ: Այս հսկայական յառաջդիմութեան գլխաւոր պատճառներէն մինէ հաղորդակցութեանց միջոցներուն օրքան զօր աւելնալն ու կատարելագործիլն:

25. Բազմամարդութիւն.

Ինչպէս ամեն կենդանի արարածք, նոյնպէս եւ մարդիկ աճեցական զօրութեամբ օժտեալ են: Եթէ բնական կամ պատահական արգելքներ դէմ չելնեն,

Ժողովուրդ մը քսան-հինգ տարւոյ մէջ
կրնայ կրկնապատկիլ:

Երկրի մը ժողովրդեան աճումը կամ
նուազումը բնական եւ տնտեսական այլ
եւ այլ պայմաններէ կախումն ունի:

Ոռողջ կլիմայ, խաղաղութիւն, ապա-
հովութիւն, դիւրակեցութիւն եւ ամուս-
նութեանց դիւրութիւն, ամենէն նպաս-
տաւոր պայմաններն են ժողովրդոց արա-
գապէս աճման:

Ընդ հակառակն, վատառողջ կլիմայ,
համաձարակ կամ տարափոխիկ հիւան-
դութիւնք, սովք, պատերազմունք, հա-
րըստահարութիւնք, ապրուստի դժուա-
րութիւնք, ինչպէս նաեւ անբարոյու-
թիւնն արգելք են մարդաշատութեան:

Ժողովրդեան մ' աճումն օգտակար կամ
բաղձալի է տնտեսական տեսութեամբ,
երբ երկրի մ' արտադրութեան ազբիւր-
ներն ու միջոցներն առատ են, կամ մշա-
կելի ընդարձակ հողեր եւ բնական հա-
րըստութիւնք կան արտադրիչ ձեռաց
կարօտ, ինչպէս է Օսմանեան պետութեան
լայնածաւալ երկիրն, որ կրնայ այժմեան
բնակչաց տասնասլատիկն իսկ ապրեցու-
նել, եթէ իւր բնական եւ արուեստական

հարստութիւնք շահագործին ըստ տնտեսական պայմանաց :

Իսկ այնպիսի երկիրներու մէջ, ուր մըշակելի հողերն եւ արուեստական հարստութիւն արտադրելու միջոցք նուազկամ անբաւական են բնակչաց թուոյն համեմատութեամբ, ժողովրդեան աճումն ըստ ինքեան դիւրին չլինելէ զատ՝ բաղձալի ալ չէ. վասն զի աշխատաւոր դասուց մէջ չափազանց մրցում յառաջ բերելով եւ թոշակներն իջուցնելով՝ աղքատութիւնն իւր ամեն վնասակար հետեւանօք աճեցունելու անպատեհութիւնն ունի :

Այս պատճառաւ է որ ամեն տարի Եւրոպիոյ ամեն կողմերէն բիւրաւոր մարդիկ այլեայլ երկիրներ կը գաղթեն, գլխաւորապէս յԱմերիկա, ուր ընդարձակ հողեր կան մշակելի, ուր արտադրութեան աղբիւրք եւ միջոցք աւելի առատ են, եւ ուր աշխատութիւնք առաւել վարձատրեալ:

Վերջին ժամանակներս մեր գաւառացի ազգայնոցմէ ալ շատեր յԱմերիկա գաղթելու ձախող եռանդ մ'ունեցան, ո'չ թէ մեր երկրին մէջ ասլրուստի միջոց չգըտ-

նելնուն պատճառաւ, այլ կարծելով պարզապէս թէ Ամերիկայի մէջ դիւրապատրաստ հարստութիւնք կան, որք գրաւող ձեռաց միայն կ'սպասեն: Այս պատիր յուսով բազմաթիւ միամիտք իրենց ողջոյն ունեցածն անարդ գիներով վաճառեցին, եւ յԱմերիկա գաղթելով՝ անտանելի նեղութեանց մատնեցին զիրենք: Արդարեւ ոմանք յաջողեցան վերջապէս ապրուստի միջոց գտնել, բայց այնպիսի դժնդակ ճգամբք, որոց կէսն իսկ բաւական էր իրենց հայրենի երկրին մէջ նոյնչափ եւ աւելի իսկ յաջողութիւն ձեռք բերելու:

Կը հետեւի ուրեմն թէ երկրի մը ժողովրդեան աճումը նոյն երկրին տնտեսական պայմաններէն կախումն ունի: Երկիր մը կրնայ յոյժ ընդարձակ լինիլ, բայց արտադրութեան միջոցներէ կամ դիւրութիւններէ զուրկ: Հետեւապէս աղքատ: Այնպիսի երկրի մը բնակիչք չեն կրնար աճիլ, ինչպէս՝ օրինակի համար՝ Ասիոյ և Աֆրիկէի ընդարձակածաւալ երկիրներէ ոմանց բնակիչք: Իսկ ընդ հակառակն՝ արտադրութեան առատ միջոցներ եւ դիւրութիւններ ունեցող փոքրիկ

երկրի մը ժիր եւ հանձարեղ բնակիչք արագապէս կ'աճին . ինչպէս Հին ժամանակաց մէջ Փիւնիկեցիք , Տիւրացիք , Լիւդացիք , միջին դարուց մէջ ձենովացիք , Վենետիկեցիք , Հոլանտացիք , եւ մեր օրովալ Անգլիացիք , ծովային վաճառականութիւնն իրենց ձեռք անցունելով , աշխարհի ամենէն հարուստ եւ բարեկեցիկ ժողովուրդներն եղած են եւ նոյն համեմատութեամբ աճած :

Հարցարան .

16. Ի՞նչ է հարստութեանց շրջարերման առաջին միջոցն : — Ի՞նչ է փոխանակութիւնն : — Հին ժամանակաց մէջ ի՞նչպէս կը կատարուէին փոխանակութիւնք : — Ի՞նչպէս հնարուեցաւ դրամըն : — Ի՞նչպէս սահմանուեցաւ վաճառումն ու գնումն :

17. Ի՞նչ է դրամն : — Ի՞նչ տեսակ նիւթէ կը բաղկանայ : — Ի՞նչ է գինն : — Հին ժամանակներն ի՞նչ տեսակ դրամներ կը գործածուէին : — Ի՞նչ պատ-

ճառաւ դրամն ոսկիէ ու արծաթէ կը շինուի : — Ի՞նչ տարբերութիւն ունին իրարմէ ոսկի եւ արծաթ դրամք : — Մանր առուտուրներու մէջ ի՞նչ դրամ կը գործածուի :

18. Ի՞նչ են Առաջարկ եւ Խնդրանք : — Արդիւնքի մը սովորական գինն ի՞նչպէս կը կանոնաւորի : — Առատութիւնն ու նուազութիւնն ի՞նչ ազդեցութիւն կ'ընեն վաճառաց եւ դրամոց վրայ : — Դըրամոց վրայ գին կրնայ դրուիլ : — Ի՞նչ հետեւանք կ'ունենայ : — Ո՞վ կ'որոշէ արդիւնքի մ'արդար գինն :

19. Ի՞նչ է վարկն : — Ի՞նչ օգուտ ունի :
20. Ի՞նչ են արժեթուղթք : — Քանի՞ տեսակ են : — Ի՞նչ է փոխանակագիրն : — Ի՞նչ է պարտատումն : — Ի՞նչ է պանքտումն : — Ի՞նչ է աւանդագիրն : — Ի՞նչ է թղթադրամն :

21. Ի՞նչ է Պանքան : — Քանի՞ տեսակ Պանքա կան : — Ի՞նչ տեսակ գործեր կ'ընեն մասնաւոր եւ հանրային Պանքաներն : — Ի՞նչ է վիրման կոչուած գործողութիւնն : — Կալուածական եւ հողագործական պանքաներն ի՞նչ պաշտօն կը կատարեն :

22. Ի՞նչ է վաճառականութիւնն : —
Ի՞նչ է վաճառականն : — Քանի՞ տեսակ
է վաճառականութիւնն : — Ի՞նչ են ար-
տածմունք եւ ներածմունք :

23. Ի՞նչ է Առեւտրական կշիռն : —
Ի՞նչ է Պաշտպան դրութիւնն : — Քաղա-
քական տնտեսութիւնն ի՞նչ դատաստան
կ'ընէ Առեւտրական կշռոյն եւ Պաշտպան
դրութեան վրայ : — Ո՞ր պարագայի մէջ
կրնայ արդարանալ Պաշտպան դրութիւ-
նըն : — Առեւտրական ազատութիւնն ի՞նչ
վիճակ ունի այժմ Եւրոպիոյ մէջ :

24. Ո՞յք են վաճառականութեան զար-
գացման անհրաժեշտ պայմաններն : —
Ի՞նչ վիճակ կ'ունենան հաղորդակցու-
թեան միջոցներէ զուրկ եղող երկիրք :

25. Ի՞նչ են երկրի մը ժողովրդեան
աճելուն կամ նուազելուն պատճառներն : —
Ո՞ր պարագայի մէջ օգտակար եւ բազ-
ձալի է երկրի մը ժողովրդեան աճումն : —
Ի՞նչ պայմաններէ կախումն ունի :

ՄԱՍՆ Ե.

ՍՊԱՌՈՒՄՆ ՀԱՐՍՏՈՒԹԵԱՆՑ (*)



26. Ծախս.

Հարստութիւնք պիտոյից ծառայելու
սահմանուած են : Այս է ծախս կամ տըն-
տեսական լեզուաւ սպառում կոչուածն :

Հարստութեան սպառումն է արտա-
դրութեան մը մէջ կեցած օգտակարու-
թեան ձեւափոխումը կամ ոչնչացումն :

Երբ մէկը հաց կ'ուտէ , հացին մէջ կե-
ցած օգտակարութիւնը կ'սպառէ , այն է
հացին սննդարար յատկութիւնն : Իսկ
զայն բաղկացնող նիւթերը չեն ոչնչա-
նար , այլ իրենց ձեւը միայն կը փոխեն :

Նմանապէս՝ Երբ մէկն արտ մը կը մշա-
կէ , նորա օգտակարութիւնն այն է բու-
ստցական զօրութիւնը կ'սպառէ մէկ ան-

(*) Consommation des Richesses .

գամի համար . իսկ արտը կը մնայ միշտ
եւ ամեն տարի իւր բուսուցական զօրու-
թիւնը նորոգուելով՝ նոր օգտակարու-
թիւններ կ'արտադրէ՝ բնութեան եւ մը-
շակին գործակցութեամբ :

Դարձեալ , երբ մէկը տարւոյն սկիզբն
զգեստ մը կը գնէ կամ շինել կուտայ ,
այն զգեստ՝ մինչեւ տարւոյն վերջը հին-
նալով՝ կ'անալիտանանայ , այսինքն օգ-
տակարութիւնը կ'սպառի :

Ծախքն երկու տեսակ է , Արդիւնաւոր ,
Ապարդիւն :

Արդիւնաւոր կամ Վերարտադրիչ կը կո-
չուին այն ծախք կամ սպառմունք , որք
սպառեալ հարստութեան հաւասար կամ
անկէ աւելի հարստութիւն արտադրելու
կը ծառայեն :

Կտաւեղէնի գործարանատէր մը՝ հարիւր
քիլոկրամ՝ բամբակի թել գնելով՝ կտաւ
շինելու կը գործածէ : Ծախք մ'է այս ,
բայց արդիւնաւոր , վասն զի նոր հարըս-
տութիւն մը կ'արտադրէ , եւ այն նոր
հարստութեան մէջ կը հաշուէ գնած բամ-
բակի թելին եւ այլ ամեն ծախսեալ կամ
սպառեալ նիւթոց գիներն : Այս տե-
սակ ծախք կամ սպառմունք՝ սպառիչ-

ներն հարստացունելու կը ծառայեն :

Ապարդիւն կամ աւելի ճիշդ՝ ոչ-վերաբոտադրիչ կը կոչուին այն ծախք կամ սպառմունք, որք մարդոց ավլուստին կամ ընդհանրապէս նոցա բարեկեցութեան կը ծառայեն :

Այս կարդի ծախուց մէջ օրինաւոր են.

1. Այն ծախք, որք՝ մարդոց գտնուած վիճակին համեմատ՝ իրական եւ ճշմարիտ պիտոյք կը յագեցունեն :

2. Այն ծախք, որք երկար ժամանակ օգտակար կը լինին անհատի մը կամ ընտանեաց. ինչպէս են բնակութեան համար շինուած տուները, կամ այնպիսի շարժական ստացուածք, որք երկար ժամանակ կրնան գործածուիլ:

3. Այն ծախք, որք ողջպահական կանոնաց համաձայն են, այսինքն չեն վնասեր առողջութեան :

4. Այն ծախք, որք մարդու մ'եկամուտին կը յարմարին եւ թոյլ կուտան խնայութիւն մ'ընել:

5. Այն ծախք, զորս կրօնի, բարոյականի, գթութեան եւ մարդասիրութեան զգացմունք պարտք կը դնեն մեր վրայ, պայմանաւ որ խարէութիւն կամ

ծուլութիւն քաջալերելու չծառայեն :

Պէտք է զգուշանալ.

1. Այնպիսի ծախքերէ, զորս խոհականութիւնն ու ողջմտութիւնը բացարձակալէս անօգուտ կամ աւելորդ կը դատին :

2. Պարտքով ծախք ընելէ, եթէ անհրաժեշտ հարկը չպահանջէ. վասն զի պարտքով կամ ապառիկ գնելուն արդիւնքն է աւելի ծախք ընել, սուղ գնել, վաճառողին պահանջմանց գլուխ ծռել, և վերջն ալ վճարելու անկարողութիւն, յուսահատութիւն, անբարոյութիւն, երբեմն ալ նոյն իսկ վաճառողին կործանում:

3. Զափաղանց խնայասիրութենէ, որով մարդ մ'իր օրինաւոր պիտոյից գոհացումէն իսկ կը զրկէ զինքն եւ ընտանիքը՝ մի միայն դրամ կամ հարստութիւն կուտելու անյագ տենչով։ Այս ծայրայեղ խնայասիրութիւն, որ կծծութիւն, ժլատութիւն, ադահութիւն կը կոչուի, հակառակ է ողջամիտ բարոյականի, ինչպէս նաեւ տնտեսական սկզբանց, որք մարդկան բարեկեցութիւնը միայն կէտ նպատակի ունին։

27. Պերճանի, Շոայլութիւն, Ազա-
հութիւն, Տնտեսութիւն.

Պերճանին է թանկագին իրաց սպա-
ռումն՝ հաճոյք գոհացունելու կամ շքեղ
երեւնալու համար :

Օրինաւոր է՝ երբ համեմատութիւն ու-
նենայ դիւրակեցութեան հետ, եւ պատ-
շաճից, բարոյութեան եւ կիրթ ճաշակի
սահմաններուն մէջ պահուի : Ապօրէն է
եւ եպերելի՝ երբ մէկու մը կարողութեան
սահմանն անցնի :

Կը հետեւի ուրեմն թէ պերճանաց օրի-
նաւորութիւնը կամ առօրինաւորութիւնը
մարդոց վիճակէն կամ կարողութենէն
կախումն ունի : Հարուստի մը կամ բարձր-
աստիճան անձի մը համար անհրաժեշտ
համարուած ծախսք մը՝ միջթեկամբութեան
թեան տէր մարդու մը համար պերճանքք՝ իսկ
իսկ ազքատի մը համար շուայլութիւնն կը՝
համարի ի և նախագագիւնքաղիքի մը՝ բը-
նակչած գոտմար առներամբեցաւ ճանչուած
ծախսք մը՝ գիւղացիք ժողովրդոց համար
պերճանք եւ մինչեւ իսկ շոայլութիւն կը
նշանակէ :

28. Նախատեսական ծախս.

Նախատեսական ծախսք կամ սպառ-
մունք՝ մարդու մը կամ ընտանիքի մը հա-
մար ամենակարեւոր համարուած ծախսուց
կարգէն են :

Նախատեսութիւնը մարդկային բնու-
թեան ամենէն ազնիւ զգացումներէն մին
է : Կարգ կանոն կը դնէ մարդուն կենաց
մէջ, եւ մարդկային ընկերութեան բա-
րեկարգութիւնն ու յառաջադիմութիւնը
կը դիւրացունէ :

Նախատեսութիւնը կ'ուսուցանէ մար-
դոց զգուշանալ անպէտ ծախսերէ, ը-
ռայլութենէ, զեղխութենէ, իւր վաս-
տակին մի մասը պահել ապագայ պիտո-
յից, կամ իւր անձն ու ինչքն ապագայ
վտանգներէ պահպանելու համար նախա-
տեսական ծախսքեր ընել, այսինքն իւր
վաստակէն փոքրիկ մաս մը յատկացունել
իւր տունն ու կարասիներն հրդեհի դէմ
ապահովելու, նմանապէս ծերութեան
ժամանակ հանգիստ ապրելու կամ մեռ-
նելէն ետք իւր ընտանիքն ապրեցունելու
համար իւր կեանքն ապահովագրել տալ:
կենաց ապահովագրութիւնն իւր հասա-

բակ ձեւին մէջ այս է : Ապահովագրեալը
տարեկան փոքրիկ գումար մը կը վճարէ
ապահովագրական ընկերութեան . նա ալ
սպարտակտութիւն յանձն կ'առնու որո-
շեալ գումար մը վճարել նմա իւր ծերու-
թեան ժամանակ , կամ մահուանէն յե-
տոյ նորա ընտանեաց :

Եթէ նախատեսութեան բարերար զգա-
ցումն ամեն մարդոց մտքին մէջ մուտ
գտնէր , աղքատաց թիւն հարիւրին իննը-
սուն կը սպակուէր :

29. Հանրային ծախի կամ Հարկ .

Մարդիկ իրենց պիտոյքն հայթայթելու
աշխատած ժամանակ , միանգամայն ի-
րենց աշխատութեանց արդիւնքն եւ ընդ
նմին իրենց կեանքը պահպանելու եւ
պաշտպանելու պէտք ունին : Այս պէտքը
կը լցունէ հանրային իշխանութիւնն , այն
է պետութիւնն , որոյ պաշտօնն է հա-
սարակաց բարեկարգութեան , անդոր-
րութեան ու ապահովութեան հսկել : Պե-
տութեան այս պաշտօնը կամ սպարտակա-
նութիւնը չոր խօսքով կամ հրամանով
չկատարուիր , այլ ծախքով եւ բազում

Ասկէ զատ՝ Պերճանի բառին իմաստը
կը չափաւորի քանի որ արուեստք եւ
ճարտարութիւնք յառաջադիմեն եւ քա-
ղաքակրթութիւնը ծաւալի :

Օրինակի համար, հին ժամանակաց մէջ
պերճանաց նիւթ եւ հետեւապէս հա-
րուստներու միայն դիւրամատոյց էին շա-
պիկ, գուլպայ, թաշկինակ, անձեռոց եւ
այլ բազում իրեր, որք այսօր ամենէն
համեստ ընտանեաց կամ մարդոց համար
անհրաժեշտ պիտոյք կը համարուին եւ
առատ ու դիւրագին են :

Այսպէս, պարզ գործաւոր մ' այսօր կը ր-
նայ այլ եւ ոյլ վայելքներ հայթայթել,
զորս անցեալ դարուց մէջ ամենահարուստ
մարդիկ չէին կրնար կամ դժուարու կը ր-
նային ձեռք բերել:

Շոայլուրիւնն է ծախուց կամ սպառ-
մանց չափազանցութիւնն, որ իրեն հա-
կածայր ունի ազահուրիւնն :

Շոայլը կը սպառէ՝ մի միայն սպառե-
լու մոլութեամբ, ազահն ալ կը պահէ՝
մի միայն պահելու կամ կուտելու մոլու-
թեամբ։ Մին պահելէ կը վախնայ, միւսն
սպառելէ։ Երկուքն ալ զիրենք կը զրկեն
հարստութեան ընծայած օգուտներէն .

առաջինն անխնայ վատնելով զայն, երկրորդն աւ դողդողալով նորա վրայ:

Շռայլութիւնը թշնամի է ընտանեաց բարօրութեան, որովհետեւ նորա դիւրակեցութեան միջոցներն սպառելով՝ թըշուառութեան կը մատնէ զայն։ Մարդկային ընկերութեան աւ վնասակար է, որովհետեւ դրամագլուխներ կը վատնէ, որք կրնային արդիւնաւորապէս գործածուելով նորանոր հարստութիւններ արտադրել եւ այլոց բարեկեցութեան նըպաստել:

Տնտեսութիւնն հաւասարապէս կը խորչի թէ՛ շռայլութենէ եւ թէ՛ ագահութենէ, թէ եւ վերջինն առաջինին չափ վնասակար չէ ընկերութեան, վասն զի ագահը շռայլին պէս դրամագլուխ չփճացուներ, այլ միայն ինքզինք եւ իւր ընտանիքը կը զրկէ բարեկեցութենէ։ Տնտեսութիւնը «դուստր է իմաստութեան»։ աւելորդ ծախքերէ կըզգուշանայ, որպէս զի դիւրաւ հայթայթէ կարեւորը։ Շռայլն, ընդհա՛առակն՝ աւելորդ ծախքեր ընելով, ագահն աւ բնաւ չընելով, երկուքն աւ կը զրկուին կարեւորէն։

30. Վերջաբան.

Հարստութեանց արտադրման, բաշխման, շրջաբերման եւ սպառման օրէնքները փոքր ի շատէ ուսանելէ յետոյ, կը մնայ քաղել այդ ուսման պտուղն։

Ինչպէս յայտնի է, նախակրթական ուսումն աւարտող տղայ մը կամ սպատանեակ մը՝ բնականաբար իւր ճաշակին կամ ընդունակութեան յարմար արուեստ մը կամ ապրուստի միջոց մը կ'ընտրէ իրեն համար։ Արդ, արուեստք կան, որոց համար նախակրթական ծանօթութիւնք կը բաւեն։ Այս կարգէն են գործնական արուեստներէ շատերը, զորօրինակ դարբնութիւն, ոսկերչութիւն, ժամագործութիւն, մանրավաճառութիւն և այլք բազումք։ Կան ալ, որք ծանօթութեանց մեծագոյն պաշարի կը կարօտին։ Այս երկրորդ կարգէն են մեծաւ մասամբ գիտնական կամ ազատական արուեստք, բժշկութիւն, փաստաբանութիւն, մեքենագիտութիւն, ուսուցչութիւն և այլք։

Հետեւապէս, նախակրթարանէ ելնող տղայ մը, կամ գործնական արուեստ

մ' ընտրելով՝ կ' երթայ վարպետի մը կ' ա-
շակերտի այն արուեստն ուսանելու հա-
մար, կամ բարձրագոյն վարժարան մը
մտնելով՝ ուսմունքն յառաջ կը տանի՝
գիտական կամ ազատական արուեստի մը
պատրաստուելու համար :

Զայս ընտրութիւն սովորաբար ծնողք
կ' ընեն՝ իրենց զաւակաց համար փայլուն
ապագայ մը պատրաստելու արդար բազ-
ձանօք : Բայց՝ դժբաղդաբար՝ շատ ան-
գամ կը սխալին իրենց ընտրութեան մէջ՝
այն ցաւալի նախապաշարմամբ թէ գործ-
նական արուեստից ամենամեծ մասն
յարդ չունենալով մեր երկրին մէջ, ո'չ
հարստանալու կրնան ծառայել, ո'չ ալ
փառք պատիւ վաստկելու : Ասկէ զատ,
վարժարանէ ելուծ, Նումա Պոմպիլիոս
կամ Հայկ դիւցազն կտրդացող (թէ եւ
առանց հասկնալու), մանաւանդ պար-
գեւաբաշխութեան վերջին հանդիսին մէջ
բարձրիմաստ ճառեր արտասանող և որո-
տագին ծափահարութեամբք դրուատեալ
ընթերցաւարտից չվայլեր տգէտ վար-
պետներու գլուխ ծռել և դարբնութիւն,
դերձակութիւն, կոչկարարութիւն, քան-
դակագործութիւն եւ այլն ուսանիլ :

ծախսքով։ Երկրին արտաքին թշնամիներէ ապահովութեան համար զօրաց բանակներ, նաւատորմիզներ, երկրին մէջ բարեկարգութիւնը պահպանելու համար ոստիկանութեան զինուորներ ու տեսուչներ, քաղաքացեաց իրարու հետ ունեցած վէճերը կարգադրելու համար դատաւորներ և այլ զանազան տեսակ պաշտօնեայներ պահելու հարկադրեալ է, որոց ամենուն թոշակ կը վճարէ։

Այս ամեն ծախքերն, որոց կարեւորութիւնն ու օգտակարութիւնը կարելի չէ ժխտել, երկրին բնակիչները կը վճարեն ուղղակի կամ անուղղակի միջոցներով։

Այս է Հարկ կամ Տուրք կոչուածն, որ տնտեսական լեզուով Հանրային ծախս կը կոչուի։

Տարակոյս չմնար ուրեմն թէ հարկը կամ տուրքն՝ երկրի մը բնակչաց համար անժխտելի պարտականութիւն մ'է, պետութեան համար ալ անժխտելի իրաւունք։ Պէտք է միայն որ արդարապէս բաշխուած լինի, այսինքն վճարողներուն կարողութեան համեմատ լինի, իմաստութեամբ մատակարարուի և հանրային էական շահուց կամ իրական օգտից միայն ծառայէ։

Հարցարան

26. Ի՞նչ է ծախքը կամ հարստութեան սպառումը : — Քանի՞ տեսակ է ծախքը : — Ո՞րն է Արդիւնաւոր ծախքը : — Ո՞րն է Ապարդիւն ծախքը : — Ոչ-վերաբառագիշ ծախուց մէջ ոյք են օրինաւորները : — Ո՞րպիսի ծախքերէ պարտինք ըզդուշանալ :

27. Ի՞նչ է Պերճանքն : — Ե՞րբ օրինաւոր է , ե՞րբ ապօրէն : — Պերճանք բառին նշանակութիւնն ե՞րբ կը փոխուի : — Ի՞նչ է շռայլութիւնն : — Ի՞նչ կ'ընէ շռայլն : — Ի՞նչ արդիւնք կամ հետեւանք կ'ունենայ շռայլութիւնն : — Ի՞նչ է ագահութիւնն : — Ի՞նչ կ'ընէ ագահն : — Ի՞նչ է տնտեսութիւնն : — Ինչ կ'ընէ :

28. Ի՞նչ է նախատեսութիւնն : — Ոյք են նախատեսական ծախք կամ սպառմունք :

29. Ի՞նչ են հանրային ծախք կամ տուրք : — Ի՞նչ են տուրքի մը բաշխման եւ գործածման պայմանք :

Նիւթական կամ գործնական արուեստ.

Ածխազործութիւն	Գորգազործութիւն
Ակնազործութիւն	Գուլպազործութիւն ա-
Ալիւսազործութիւն	մեն ճիւղերով
Ալօրեպանութիւն	Գրաշարութիւն
Այզեզործութիւն	Գրավաճառութիւն
Անազազործութիւն	Դարձնութիւն
Ապակեզործութիւն ա-	Դդմաճազործութիւն
մեն ճիւղերով	Դեղազործութիւն
Ասղնեզործութիւն ա-	Դեղավաճառութիւն
մեն ճիւղերով	Դերձակութիւն
Ասուեզործութիւն ա-	Երկաթազործութիւն ա-
մեն ճիւղերով	մեն ճիւղերով
Ատազազործութիւն ա-	Երկրազործութիւն ա-
մեն ճիւղերով	մեն ճիւղերով
Ատամնաբուժութիւն ա-	Զգեստավաճառութիւն
մեն ճիւղերով	Զինազործութիւն
Արկղազործութիւն	Թամբազործութիւն ա-
Բամբակազործութիւն	մեն ճիւղերով
ամեն ճիւղերով	Թանազազործութիւն
Բանջարավաճառութիւն	Թաւշազործութիւն
Բեկաբուժութիւն	Թափչութիւն
Բեւեռազործութիւն	Թթուուտազործութիւն
Բրուտութիւն	Ժամազործութիւն
Դաճազործութիւն	Ժանեկազործութիւն
Դարեջրազործութիւն	Ժապաւինազործութիւն
Դինեզործութիւն	Լումայափոխութիւն

Էռւսանկարչութիւն
Խահազործութիւն
Խաղախորդութիւն
Խոյրարարութիւն ամեն
ճիւղերով
Ծաղկագործութիւն
Ծեփարարութիւն
Կազմարարութիւն
Կահազործութիւն
Կաճազործութիւն (թա-
ղիազործութիւն)
Կանդեղազործութիւն
Կապարագործութիւն
Կառագործութիւն
Կարուակութիւն (կոշ-
կակարութիւն)
Կենդանաբուծութիւն
ամեն ճիւղերով
Կողովագործութիւն
Կտաւագործութիւն ա-
մեն ճիւղերով
Կրագործութիւն
Հանքահանութիւն
Հացագործութիւն
Հիւսնութիւն ամեն ճիւ-
ղերով
Հովանեկագործութիւն
Զուլագործութիւն ա-
մեն ճիւղերով
Ճախարագործութիւն
Ճարտարապետութիւն

Մանրավաճառութիւն
ամեն ճիւղերով
Մետաքսագործութիւն
Մեքենագործութիւն
Մոմագործութիւն
Մուշտակագործութիւն
Մսավաճառութիւն
Մրգավաճառութիւն
Յախճապազործութիւն
Նաւագործութիւն
Ներկարարութիւն
Նկարչութիւն ամեն
ճիւղերով
Նպարավաճառութիւն
ամեն ճիւղերով
Շաքարագործութիւն
Ուկեզօծչութիւն
Ուկերչութիւն ամեն
ճիւղերով
Ոստայնանկութիւն ա-
մեն ճիւղերով
Ումնադրութիւն
Պայտառութիւն
Պարանագործութիւն
Պարտիզանութիւն
Պղնձագործութիւն
Պտղագործութիւն
Սայլագործութիւն
Սանտրագործութիւն
Սափրիչութիւն
Սեղանաւորութիւն

Այս ձախող նախապաշարմամբ՝ շատեր
թենց զաւակաց ճաշակը, բնական տրա-
մադրութիւնը, մտային կարողութեան
կամ ընդունակութեան աստիճանը չգիտ-
նալով կամ անտես ընելով՝ նոցա տարա-
րադրութեան պատճառ կը լինին. Ո՞ր-
չափ երիտասարդք կան այսօր, որք ու-
նայն յոյսերով իրենց պատանեկութեան
թանկագին տարիներն ապարդիւն ան-
ցուցած, այժմ գործ կը փնտռեն ու չեն
գտներ, և վերջապէս՝ նօթութեան չդի-
մանալով՝ ամենաստորին պաշտօններ յան-
ձըն առնլու կը խոնարհին, ոմանք ալ յու-
սահատական միջոցներու կը դիմեն:

Այսպիսի վրիպայոյս երիտասարդաց
թիւը շատ մեծ է բազդատմամբ այն ե-
րիտասարդաց՝ որք յաջողած են գիտա-
կան արուեստ մ'ուսանիլ, գլխաւորապէս
բժշկութիւն կամ փաստաբանութիւն,
որք երկրին պիտոյից կամ վիճակին պա-
հանջածէն աւելի հետեւողներ ունին:

Այս է ահա վերոյիշեալ ողբալի նախա-
պաշարման արդիւնքն, եւ այս իսկ է
պատճառ, որ բազմաթիւ շահաւէտ ա-
րուեստներ, արհամարհուելով մերային-
ներէն, այլոց ձեռք կ'անցնին. եւ մինչ

մեք՝ մեր բերանն հովերուն բանալով՝
բազդին այցելութեան կ'սպասեմք, այլք
կ'աշխատին, կը շահին, կը հարստանան,
կը յառաջադիմեն : Մեր հայրերն, որոց
խելքին թերեւս չեմք հաւնիր, «արհես-
տին գէշը շըլլար» կ'ըսէին, սնափառու-
թիւն կամ մեծամտութիւն չունէին, հա-
մեստ ու աշխատասէր էին, հլութեամբ կը
խոնարհէին իրենց արուեստ ուսուցանող
վարպետին առջեւ, եւ քանի մը տարւոյ
մէջ իրենք ալ վարպետ ելնելով, դրամ
կը շահէին, կ'ամուսնանային, ընտանիք
կը կազմէին եւ հանգիստ ու գոհ կ'ապ-
րէին :

Տարակոյս չկայ ուրեմն, որ եթէ մեր
զաւակներն ի մանկութենէ ժրութեան,
աշխատասիրութեան, խնայասիրութեան
եւ համեստութեան վարժեցունելու փոյթ
ունենամք, զանոնք երջանիկ ընող ար-
ուեստք շատ կը գտնուին մեր երկրին
մէջ :

Աւասիկ կարգ մ'արուեստներ, որոց
մեծագոյն մասն անտես եղած են մեզնէ,
բայց ուրիշ ազգաց, մանաւանդ Եւրո-
պացւոց, առատ շահուց եւ հետեւապէս
հարստութեան աղբիւր են :

ՏԵՏԵՍԱԿԱՆ ԹՐԱԾՔ

ԵՒ

Ա Ռ Ա Ծ Ք

3.

Հ. ՌԻՔԱՐՏՈՍԻ ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆԸ

Կ Ա Մ

ՃԱՆԱՊԱՐՀ ՀԱՐՍՏՈՒԹԵԱՆ

Սիրելի ընթերցող.

Լսած եմ թէ հեղինակ մը՝ երբ տեսնէ որ իւր գրուածներն ուրիշ գիտնական հեղինակներէ յարգանօք կը յիշուին, մեծ բերկրութիւն կ'զգայ: Այս բերկրութիւն քիչ անգամ պատահած է ինձ վայելել, որովհետեւ, որչափ որ առանց սնափառութեան կրնամ ըսել թէ քառորդ դարէ ի վեր տարեցոյց շինողներուն մէջ նշանաւոր համբաւ մ'ունեցած եմ, բայց եւ այնպէս, չեմ գիտեր ի'նչ պատճառաւ, ուրիշ տարեցոյց շինող եղ-

բայրակիցներուս կողմէ յոյժ քիչ անգամ
գովեստ լսած եմ, ոչ ալ հեղինակ մը յի-
շած է զիս . այնպէս որ, եթէ գրական
աշխատութիւնքս իրական շահ չըերէին
ինձ, գովեստից սովոր զիս բոլորովին պի-
տի յուսահատեցունէր :

Եզրակացուցի վերջապէս թէ իմ ար-
ժանեացս լաւագոյն դատաւորը ժողո-
վուրդն էր, որովհետեւ տարեցոյցս կը
գնէր . մանաւանդ որ, առանց ճանչուե-
լու հռչակուած լինելով աշխարհի մէջ,
կը տեսնէի որ իմ խրատներս յաճախս կը^{յիշէին} սա կամ նա՝ « Հայր Ռիքարտոս
այսպէս կ'ըսէ» ըսելով : Այս բան բեր-
կրութիւն պատճառած է ինձ, և հաս-
տատած թէ ժողովուրդն ո'չ միայն իմ
խրատներուս կարեւորութիւն կուտար,
այլ եւ կը յարգէր . եւ կը խոստովանիմ
որ իմառածներս յիշեցունելու եւ յաճախս
կրկնել տալու համար՝ ես ալ երբեմն յի-
շած եմ լրջաբար : Ասկէց կրնաք հասկը-
նալ թէ ո'րչափ գոհութիւն պատճառած
է ինձ հետեւեալ դէպքը՝ զոր պիտի
պատմեմ :

Անցեալ օր ձիով տեղէ մ'անցած ժա-
մանակ տեսայ որ աճուրդի մը պատճա-

Վաճառականութիւն	Փորագրութիւն
ամեն նիւղերով	Քանդակագործութիւն
Տակառազործութիւն	Քարակոփութիւն
Տպագործութիւն	Քիմիագործութիւն
Տպագրութիւն	Օճառազործութիւն :
Փերեզակութիւն	

Ասոնցմէ զատ կան ուրիշ բազմաթիւ արուեստք, օրինակի համար՝ նուագարաններ, սեղանի սպասներ, այլ եւ այլ նիւթերէ զանազան զարդեր, տղայոց խաղալիկներ, հոտաւէտ նիւթեր, բազմատեսակ քաղցրաւենիններ, օշարակներ, ազնիւ ըմպելիններ, սուտ ծաղիկներ, տուփեր, խոզանակներ, վրձիններ, կապարեայ եւ երկաթեայ գրիչներ, մելան, կնքամոմ, գունաւոր թուղթեր, մետաղեայ թելեր, քիմիական աղեր ու ներկեր, բիծ կամ արատ հանելու դեղեր եւ այլ անհամար նիւթեր շինելու արհեստներ, որոց երեսէն միլինաւոր ընտանիք կ'ապրին :

Եթէ այս արուեստներուն կէսը միայն գիտնամք շահագործել, թուրքիոյ ամենէն հարուստ, ամենէն բարեկեցիկ և ամենէն յառաջադէմ ժողովուրդը կը լինիմք :

Օ՞ն ուրեմն, ի բաց թօթափելով նան-
րասիրական գաղափարներն եւ տգիտա-
կան նախապաշտումները, տնտեսական
լուրջ սկզբամբք կրթեալ ժիր ու աշխա-
տասէր սերունդ մը պատրաստելու աշ-
խատիմք, աներկրայ լինելով, որ քա-
ռորդ դար չանցած, թուրքիոյ հայ ժո-
ղովուրդն ամեն մասամբ նախանձելի վի-
ճակ մը կ'ստանայ :



ուաւ շատ մարդիկ հաւաքուած էին անդ :
Աճուրդին ժամը դեռ եկած չլինելով ,
մարդիկը ժամանակիս նեղութեան վրայ
կը խօսէին միմեանց հետ : Անդ սպիտա-
կահեր եւ վայելչապէս հագուած ծերունի
մ'ալ գտնուելով , խօսակցողներէն մին
առ նա դառնալով ըստւ . « Հա՛յր , դուք
ի՞նչ կը խորհիք այս ժամանակիս վրայ :
Այս ծանր տուրքերն երկիրը չպիտի՞ փը-
ճացնեն . ի՞նչպէտ պիտի կրնամք վճարել :
Ի՞նչ խորհուրդ կուտաք մեզ : »

Մերունին՝ քիչ մը խորհելէ յետոյ՝ պա-
տասխանեց :

« Եթէ իմ կարծիքս առնուլ կ'ուզէք ,
քիչ խօսքով յայտնեմ ձեզ , որովհետեւ
« Խօսք հասկցողին՝ մէկ խօսքն ալ բա-
ւական է » եւ « Դրիւը խօսքով չլենար »
կ'ըսէ Ռիքարտոս :

Այս խօսքին վրայ , անդ գտնուողները՝
ծերունւոյն շուրջը բոլորուելով՝ ազաչե-
ցին որ խօսի : Մերունին ալ այսպէս խօ-
սեցաւ :

Սիրելի՛ բարեկամք եւ բարի՛ դրացիք .
իրաւ է որ տուրքերը շատ ծանր են , սա-
կայն թէ որ տուրքը կառավարութեան
վճարելիքնիս միայն լինէր , կրնայինք

Դիւրաւ վճարելու յոյս ունենալ. բայց
մեք ուրիշ շատ մը տուրքեր ալ ունիմք
որ աւելի ծանր են. օրինակի համար կա-
ռավարութեան տուածնուս կրկնապա-
տիկը մեր ծուլութեան, եռապատիկը մեր
հպարտութեան, եւ քառապատիկն ալ մեր
անխոհեմութեան կը վճարեմք :

Սոքա ա'յնպիսի տուրքեր են զոր հար-
կապահանջք չեն կրնար ընաւ պակսեցու-
նել. սակայն, եթէ մեք բարի խրատ մը-
տիկ ընող մարդիկ եմք, տակաւին յոյս
մը կայ մեզ համար. «Երբ դու քեզ օգ-
նես, Ասոսուած ալ քեզ կ'օգնէ» կ'ըսէ
Ռիքարտոս իւր 1733ի տարեցոյցին մէջ :

1. Եթէ գտնուէր այնպիսի կառավա-
րութիւն մը, որ մեր ժամանակին տաս-
նէն մէկն իւր ծառայութեան նուիրելու
հարկադրէր զմեզ, ստուգիւ խիստ ծանր
կուգար մեզ այդ պայման. բայց մեր մէ-
ջէն շատեր, աւելի բուռն կերպիւ հար-
կատու եղած են իրենց ծուլութեան : Ե-
թէ սլարապ անցուցած կամ անօգուտ բա-
ներու վատնած ժամանակիդ հաշուէք,
ըսածիս ճշմարտութիւնը կը հասկնաք :
Դատարկութիւնը նեղութիւններ կը բերէ
իրեն հետ եւ մեր կեանքն զգալի կեր-

պիւ կը կարճեցունէ : « Դատարկութիւնը
ժանգի կը նմանի , կ'ըսէ Ռիքարտոս , աշ-
խատութենէ աւելի կը մաշեցունէ : — Միշտ
գործածուած բանալին փայլուն կը լինի » :
Եթէ կենաց յարգը գիտէք , ժամանակ-
նիդ պարապ մի' անցունէք , որովհետեւ
կեանք ըսուածը ժամանակն է : Ո՞րչափ
ժամանակ կը զոհեմք պէտք եղածէն ա-
ւելի քնանալու համար : Զեմք յիշեր թէ
« Քնացող աղուէսը չկրնար հաւ որսալ » ,
եւ թէ « Գերեզմանին մէջ շատ ժամանակ
ունիմք ննջելու » : Եթէ ժամանակն հա-
րաստութեանց ամենէն թանկագինն է ,
ժամանակին կորուստն աւ շռայլութեանց
ամենէն մեծն է : « Կորսուած ժամանակը
նորէն ձեռք չդար , և մեր բաւական եր-
կար համարած ժամանակը խիստ կարճ
կուգայ միշտ » կ'ըսէ Ռիքարտոս :

Աւրեմն , քանի որ կարողութիւն ու-
նիմք , քաջութեամբ աշխատինք , եթէ
փութաջանութիւն ունենամք , քիչ յոդ-
նելով շատ գործ կը տեսնեմք : « Ծոյլին
համար ամեն բան դժուար է , իսկ ջա-
նասէրին համար գիւրին : — Առաւօտուն
ուշ գործի ելնողն՝ օրն ի բուն կ'անձրկի ,
եւ մինչեւ որ գործի սկսի , իրիկուն կը

Անի : — Ծուլութիւնն այնչափ ծանր կը
քալէ , որ աղքատութիւնը շուտով կը
հասնի ետեւէն : — Զեր գործերը դուք
յառաջ քշեցէք , որպէս զի գործերը ձեզ
չքշեն : — Իրիկուան կանուխ պառկիլն
եւ առաւօտուն կանուխ ելնելն առողջու-
թիւն , հարստութիւն եւ խելք կը բերէ
մարդուն : »

Յաջող ժամանակի փափաքիլ ու սպա-
սելն ի՞նչ կը նշանակէ : Եթէ գործել գիտ-
նամք , ժամանակը լաւի փոխելը մեր ձեռ-
քըն է : Ոիքարտոսի բսածին պէս , « Փու-
թաջանութիւնը բաղձալով չինիր , և յու-
սով ապրողը նօթի կը մեռնի : »

Առանց աշխատութեան շահ չկայ : Քա-
նի որ հողեր կամ ագարակներ չունիմ ,
ձեռօքս պէտք է աշխատիմ . կամ եթէ
ունիմ , ծանր տուրքեր դրուած են վրան :
« Արհեստ մ'ունենալն ագարակ մ'ունե-
նալին լաւ է » կ'ըսէ Ռիքարտոս իրա-
ւամք : Արհեստը թէ՛ շահ կը բերէ եւ
թէ՛ պատիւ . բայց պէտք է ետեւէն ընկ-
նիլ ու գործել : Ապա թէ ոչ , արհեստը
կամ ագարակը չեն կրնար տուրքերը վը-
ճարելու օգնել :

Աշխատասէր մարդը նօթութենէ վախ-

նալիք չունի : « Նօթութիւնն աշխատասէր մարդուն դռնէն ներս կը նայի , բայց չհամարձակիր մտնել : »

Դատարանի գործակալք աւ չեն կրնար մտնել , որովհետեւ պարտքն աշխատութեամբ կը վճարուի , իսկ յուսահատութեամբ կը մեծնայ : Գանձ գտնելու համար հարուստ ազգականներէ ժառանգութիւն ձեռք ձգելու պէտք չունիք : « Հարստութիւնը ժրաջանութեամբ ձեռք կը բերուի , եւ Աստուած բան չխնայեր աշխատողէն : »

Մոյլին քնացած ժամանակ՝ դուք արտերնիդ մշակեցէք . թէ՛ ուտելու եւ թէ՛ վաճառելու ցորեն կ'ունենաք : Աշխատեցէք այսօր , վասն զի կրնայ լինիլ որ վաղն աշխատելու արգելք մ՛ունենաք : Այս պատճառաւ է որ Ծիքարտոս կ'ըսէ . « Մէկ այսօրն երկու վաղութնէ լաւ է » եւ թէ « Ինչ որ կրնաք այսօր ընել՝ մի՛ թողուք վաղուան : »

Եթէ աշխատասէր մարդու մը ծառայ լինէիք , չէի՞ք ամաչեր երբ զծեզ պարապ նստած տեսնէր : Արդ՝ քանի որ դուք ձեր տէրն էք , ամաչեցէք երբ զծեզ անգործութեան մէջ տեսնէք , որովհետեւ

ընելիք շատ գործեր ունիք. թէ՛ ձեզ,
թէ՛ ձեր քնտանեաց եւ թէ ձեր երկրին
համար :

Ուրեմն առաւօտուն կանուխ ելէք, որ-
պէս զի արեւն աշխարհիս վրայ ծագած
ժամանակ չըսէ . «Ահա վատ մարդ մը որ
դեռ կը քնանայ : » Բնաւ մի՛ դանդաղիք,
գործի սկսեցէք, ձեռքերնիդ գործիքնե-
րու վարժեցուցէք, եւ յիշեցէք Ռիքար-
տոսի այն խօսքը, թէ «Զեռքը ձեռնոց
անցունող կատուն չկրնար. մուկ բռնել : »

Պիտի ըսէք թերեւս թէ «Ընելիք շատ
կայ, բայց ուժս չբաւեր : » Կարելի է .
բայց կամք և յարատեւութիւն ունեցէք,
հրաշքներ կը գործէք : «Կաթիլ կաթիլ
վազող ջուրը վերջապէս կը ծակէ քարը :
— Աշխատութեամբ եւ համբերութեամբ
փոքրիկ մուկ մ'առասանը կը կտրէ, եւ
փոքրիկ տապարի մը հարուածներով մե-
ծամեծ կաղնիները կը կտրին կ'ընկնին : »

Կարծեմ թէ ձեր մէջէն մէկը կ'ըսէ
ինձ . «Միթէ քանի մը վայրկեան պա-
րապ կենալու չէ : »

Այդ հարցման պատասխանելու համար՝
Ռիքարտոսի ըսածը կ'ըսեմ . «Եթէ հան-
գըստութեան արժանի լինիլ կ'ուզէք,

ձեր ժամանակը լաւ գործածեցէք . քանի որ մէկ բոսլէին տէրը չէք , մէկ ժամ պարապ մի' կորսնցունէք» : Հանգստութեան ժամերն ալ օդտակար բան մ'ընելու ժամանակ են : Միայն ժրաջան մարդը կրնայ այդ տեսակ հանգստութիւն մը ձեռք բերել . ծոյլ մարդոց ձեռք բերելիք բանը չէ : Հանգիստ կեանքն ու անգործ կեանքն իրարմէ շատ տարբեր են : Կը կարծէ՞ք թէ ծուլութիւնն աշխատութենէ աւելի հաճոյք պարզեւէ ձեզ : Շատ կը սխալիք , վասն զի « Ծուլութիւնն հոգեր կը ծնի , եւ առանց հարկի հանգստութիւնը ձանձրոյթ ու վիշտ կը բերէ : »

Շատ մարդիկ կան , որք առանց աշխատութեան՝ մինակ խելք բանեցունելով ապրիլ կ'ուզեն , բայց դրամագլուխ չունենալուն պատճառաւ չեն կրնար յաջողիլ : Աշխատութիւնն՝ ընդհակառակն՝ դիւրութիւն , առատութիւն եւ պատիւ կը բերէ իւր հետ : « Զուարճութիւնն իւրմէ փախչողներուն ետեւէն կը վազէ միշտ : — Բամպակ մանող ժրաջան կինն առանց շապկի չմնար երբէք : — Քանի որ կովերու եւ ոչխարներու տէր եղայ ,

ամեն մարդ բարեւ կուտայ ինձ » կ'ըսէ
Ռիքարտոս :

2. Բայց աշխատասիրութիւնը միայն
բաւական չէ, պէտք է նաեւ հաստատա-
մտութիւն, կանոնաւորութիւն եւ փոյթ-
ունենալ, մեր գործերը մեր ձեռօք ու մեր
աչօք տեսնել, եւ բոլորովին ուրիշի չկա-
պուիլ : « Տեղէ տեղ փոխուող ծառ մը կամ
յաճախ բնակարան փոխող ընտանիք մը
չեմ տեսած, կ'ըսէ Ռիքարտոս, որ հաս-
տատ կեցողներուն չափ յաջողի : » Ուրիշ
տեղ մ'ալ սա խօսքերը կ'ըսէ . « Երեք
անգամ տունէ տուն փոխադրուողն հրկի-
զեալի մը չափ վնաս կը կրէ : — Դուք խա-
նութնիդ պահեցէք, որպէս զի խանութն
ալ զձեզ պահէ : — Եթէ ձեր գործը կա-
տարել կ'ուզէք, դուք անձամբ գլուխը
կեցէք . իսկ եթէ կ'ուզէք որ չկատարուի,
ուրիշը զրկեցէք : — Երկրագործն՝ առատ
բերք ստանալու համար՝ արօրին գլուխն
ինք պէտք է անցնի : — Տիրոջ մ'աչքն
իւր երկու ձեռքէն աւելի գործ կը կա-
տարէ : — Անհոգութիւնը չգիտութենէ
աւելի վնաս կը բերէ : — Գործաւորաց
վրայ չհսկելն՝ իւր քսակը նոցա ձեռքն
յանձնել է : »

Ա. յլոց վրայ չափազանց վստահութիւնը
շատ մարդոց տունը կործանած է, որով-
հետեւ՝ Ռիքարտոսի ըսածին պէս՝ «Այս
աշխարհի գործերուն մէջ՝ ուրիշի հաւա-
տալով չէ որ մարդ կը փրկուի, այլ չհա-
ւատալով»: — Իւր գործերուն անձամբ
հոգ տանողն ամեն ժամանակ կը շահի:
— Ինչպէս որ յաղթութիւնը քաջին եւ
երկինքն առաքինւոյն է այնպէս ալ գի-
տութիւնն ուսումնասիրին եւ հարստու-
թիւնն ալ փութաջանին է: — Եթէ հա-
ւատարիմ ու սիրելի ծառայ կ'ուզէք,
գուք ծառայեցէք ձեզ: »

Ռիքարտոս խրատ կուտայ թէ ամենէն
մանր կամ չնչին երեւցած բաներու մէջ
ալ անհոգութիւն պէտք չէ ընել, վասն
զի շատ անգամ թեթեւ անհոգութենէ
մը մեծ վնասք յառաջ կուգան: «Բեւեռի
մը չգամուելուն պատճառաւ ձիուն պայ-
տըն ոտքէն կ'ընկնի, պայտին ընկնելովը
ձին կը վնասուի, եւ ձիուն վնասուելովը
ձիաւորն ինքն ալ կը վնասուի, որով-
հետեւ թշնամին ետեւէն կը հասնի եւ
կը մեռցնէ, եւ այս ամենուն պատճառը
ձիուն պայտին մէկ բեւեռը ժամանակին
չհոգալն է: »

3. Աշխատասիրութեան եւ մեր գործոց
հոգ տանելու վրայ այսչափը բաւականէ ,
սիրելի՛ք . բայց մեր աշխատութիւնն ի
դերեւ չհանելու համար՝ խնայութիւն ալ
պարտիմք ունենալ : Եթէ ոք վաստկած
ժամանակ խնայութիւն ընել չգիտնայ ,
բովանդակ կեանքն աշխատութեամբ ան-
ցունելէ յետոյ առանց մէկ ստակի կը
մեռնի : «Մարդու մը սեղանն ո'րչափ ա-
ռաւել չէն լինի , մեռած ժամանակ սըն-
տուկն ա'յնչափ դատարկ կը լինի » կ'ըսէ
Ռիքարտոս : Քանի որ կանայք՝ սուրճ եւ
թէյ խմելու պատճառաւ՝ մանելն ու հիւ-
սելը մէկ կողմ դրին , եւ արք ալ խմե-
լիքի ընկնելով՝ տապարն ու մուրճը ձեռ-
քէ թողուցին , շատերուն վաստակն ան-
միջապէս կը փճանայ :

«Եթէ կ'ուզէք հարուստ լինիլ , կ'ըսէ
դարձեալ Ռիքարտոս իւր մէկ ուրիշ տա-
րեցոյցին մէջ , միայն վաստկիլը մի՛ սով-
րիք , այլ եւ վաստկածնիդ գործածելու
եղանակն ալ գիտցէք : — Սպանիացիք
Հնդկաստանն իրենց ձեռքն անցունելով
չկրցին հարստանալ , որովհետեւ իրենց
ծախոքը վաստակէն շատ աւելի էր : »

Ետ կեցիք ուրեմն աւելորդ ծախոքեր

ընելէ , եւ այնուհետեւ ո՛չ ժամանակիս
նեղութիւններէն , ո՛չ տրոց ծանրութե-
նէն եւ ո՛չ ձեր տնական ծախքերէն այդ-
չափ գանգատելու պատճառ կ'ունենաք :
«Կինը , խմելիքը , խաղն ու անհաւատար-
մութիւնը , կ'ըսէ Ռիքարտոս , հարստու-
թիւնը կը պակսեցունեն եւ պէտքերը
կ'աւելցունեն : — Գէշ ունակութիւն մը
պահելն երկու զաւակ պահելէ սուղ կու-
գայ : »

Կը կարծէք թերեւս , թէ մէկ սուրձը ,
մէկ երկու գաւաթ օղին կամ գինին , տե-
սակ մ'աւելի կերակուրը , քիչ մ'աւելի
զարդարուն զգեստը , մերթ ընդ մերթ
կերուխումով զուարձութիւն մ'ընելը մեծ
բան մը չեն . բայց նայեցէք ի'նչ կ'ըսէ
Ռիքարտոս . «Քիչն՝ երր շատ անգամ
կրկնուի՝ շատ կը լինի : » Զգուշացէք մանր
մունը ծախքերէ : — Մեծ նաւ մ'ամե-
նափոքրիկ ծակէ մը ջուր առնլով՝ վեր-
ջապէս կ'ընկղմի : — Ճաշակի չափազանց
փափկութիւնը մուրացկանութեան կ'ա-
ռաջնորդէ : — Խենթերն հացկերոյթ կու-
տան , խելօքներն ալ կ'ուտեն : »

Դուք աստ հաւաքուեր էք , որպէս զի
աճուրդով վաճառուելիք մանր մունը եւ

Հազուագիւտ բաներ գնէք։ Դուք այդ
նիւթերուն համար «լաւ բաներ են» կ'ը-
սէք։ բայց եթէ զգուշութիւն չընէք,
ձեզնէ ոմանց վնասակար պիտի լինին։
Հաշիւ կ'ընէք որ այդ բաներն աժան գը-
նով պիտի ծախութին եւ գուցէ իրենց ե-
լած գնէն ալ վար պիտի գնէք։ բայց՝
եթէ պիտանի բաներ չեն, շատ սուղ պի-
տի գան ձեզ։ «Եթէ քեզ պէտք չեղած
բանը գնես, կ'ըսէ Ռիքարտոս, շատ չան-
ցած՝ ամենէն աւելի պէտք եղածը կը
ծախեն։ Ուստի աժան է ըսելով բան մը
գնելէ առաջ խորհէ։» Ռիքարտոս ըսել
կ'ուզէ թէ շատ անգամ աժան երեւցած
բանն աւելի սուղ կուգայ ձեզ, որովհե-
տեւ ձեր գործը նեղելով՝ օգտի տեղ վը-
նաս կը պատճառէ։ Կը յիշեմ որ ուրիշ
տարեցոյցի մը մէջ ալ սա խօսքը կ'ըսէ։
«Շատ մարդ տեսեր եմ որ աժան գնե-
լու պատճառաւ փլեր են։ — իւր դրա-
մովն ապաշաւ գնելէ մեծ անխելքու-
թիւն չկրնար լինիլ»։ Եւ սակայն Ռի-
քարտոսի այս խօսքը մտքերնին չըերե-
լով ամեն օր այդ անխելքութիւնն ընող
մարդիկ պակաս չեն։ «Խելացի մարդն
ուրիշներուն կրած վնասէն խրատ կ'առ-

նու , կ'ըսէ Ռիքարտոս , իսկ անխելքն
իւր կրած վնասովն ալ չխրատուիր շատ
անգամ» : Այնպիսի մարդ գիտեմ , որ
իւր ուսերը զարդարելու համար ծոմ կե-
ցած է եւ ընտանիքն ալ գրեթէ նօթի
պահած :

«Բեհեղները , ծիրանիներն ու թաւիշ-
ները , կ'ըսէ Ռիքարտոս , խոհարանին կը-
րակը կը մարեն : » Սոքա՝ հարկաւոր բա-
ներ չլինելէ զատ՝ դիւրութիւններ ալ չեն .
բայց շքեղ տեսք ունենալնուն համար կը
գնուին : Այս կերպիւ , շինծու պէտ-
քերը բնական պէտքերէն աւելի շատ-
ցած են : «Եթէ մէկ ճշմարիտ աղքատ
կայ , կ'ըսէ Ռիքարտոս , հարիւր ալ տը-
նանկացեալք կան : »

Այս եւ ուրիշ սմին նման անխելք գոր-
ծերով շատ հարուստի զաւակներ աղքա-
տանալով կարօտ եղած են այն մարդոց ,
զորս առաջ կ'արհամարհէին . բայց այն
մարդիկն աշխատութեամբ եւ տնտեսու-
թեամբ իրենց վիճակին մէջ հաստատ մը-
նացին : Ասկէց յայտնի է որ՝ Ռիքարտոսի
ըսածին պէս՝ «Ոտքի վրայ կեցող գեղա-
ցին՝ ծունկի վրայ նստող ազնուականէն
մեծ է : »

Ապրուստի համար գանգատողներէն
շատերը թերեւս բաւական հարստութիւն
ժառանգած են իրենց հօրմէն կամ ազ-
գականներէն . բայց այն հարստութեան
ինչպէս ձեռք բերուած լինիլը չգիտնա-
լով ըսած են իրենք իրենց թէ «Այս ցե-
րեկը գիշեր չունի եւ այսպիսի չնչին
ծախքերը բանի տեղ դնել չարժեր : »
Բայց խօսքը Ռիքարտոսիննէ . «Տղայքն
ու խենթերը կը կարծեն թէ քսան ֆը-
րանքն ու քսան տարին չեն հատնիր :
«Բայց տաշտէն խմորը շարունակ հանե-
լով ու տեղը չդնելով, շատ չանցած տա-
կը կ'երեւնայ , եւ այն ժամանակ , ինչպէս
կ'ըսէ Ռիքարտոս , «Զուրին յարգը հորին
ցամքելէն յետոյ կը հասկցուի : » Բայց ե-
թէ խորհէին կամ ուրիշի հարցնէին , ա-
ռաջուց ալ կրնային հասկնալ : Դրամին
յարգը հասկնալ կուզէ՞ք , գնացէք ուրիշ-
ներէ փոխ ուզեցէք : «Ով որ փոխառու-
թեան կը դիմէ , հոգ եւ վիշտ փնտռելու
կ'երթայ : Նոյնը կը կրէ նաեւ փոխառուն՝
երբ տուած դրամն ուզելու կ'երթայ : »
Բայց մեր նիւթն այս չէ :

Առջի ըսածիս վրայօք Ռիքարտոս խե-
լացի խօսք մ'ունի . «Զարդասիրութիւնը

ճշմարիտ անէծք մ'է , կ'ըսէ : » Զեր հաճոյից ականջ դնելէ առաջ՝ քսակին հետ խորհրդակցեցէք : « Շքասիրութիւնը մարդոց բուն պէտքերէն աւելի պոռացող անկուշտ մուրացկան մ'է » : Եթէ գեղեցիկ բան մը դնէք , անոր հետ ուրիշ տասըն ալ պէտք է որ իրարու յարմար ամբողջ մը կազմեն : Բայց , Ռիքարտոսի ըսածին պէս , « Առաջին բաղձանքը զսպելը նորա ետեւէն եկողներն յագեցնելէն աւելի դիւրին է : »

Հարուստին նմանիլ ուզող անխելք աղքատը՝ կը նմանի այն գորտին , որ կովին նմանելու համար ուռելով ճաթեր է : Մեծամեծ նաւերը կրնան ծովուն մէջ ուզածնուն չափ բացերն երթալ , բայց փոքրերը պէտք չէ հեռանան ծովեզրէն : Այս տեսակ խենթութիւնք՝ շատ չանցած կը կրեն իրենց պատրիժն , որովհետեւ Ռիքարտոս կ'ըսէ թէ « Յերեկուան ճաշը սնափառութեամբ ուտող հպարտն՝ իրիկուանը խայտառակութեամբ կ'ուտէ : » Եւ թէ՝ « Հալարտին սեղանին վրայ առաւօտուն առատութիւն կը գտնուի , ցերեկն աղքատութիւն եւ իրիկունը խայտառակութիւն : »

Բայց շքեղ երեւնալու սնափառութենէն ի՞նչ կելնէ, որ այնչափ հոգ ու նեղութիւն կրեմք եւ վտանգներու մէջընկնիմք: Ոչ մեր առողջութիւնը կրնայ պահպանել, ոչ մեր ցաւերը թեթեւցունել, ոչ ալ մեր անձնական արժանիքն աւելցունել: Ինդհակառակն՝ այլոց նախանձը կը չարժէ մեր վրայ եւ մեր աւերումը կը փութացնէ: Ի՞նչ է թիթեռնիկն: — Հագնուած որդ մը: Ինքզինք մեծ ու փառաւոր ցուցնել ուզող միջակ մարդն ալ այսպէս է:

Ուրեմն անխելքութիւն չէ^o այսպիսի անպիտան բաներու համար պարտուց տակ մտնել: Հիմա կատարուելիք աճուրդին մէջ վեց ամիս ժամանակ կը տրուի մեզ՝ առած բաներնուս գինը վճարելու, եւ կարելի է որ մեզնէ ոմանք այդ պայմանէն թելադրուելով եկած են, որովհետեւ առանց իրենց քսակէն ստակ մը հանելու՝ իրենց հաճոյքն յագեցունել կը յուսան:

Բայց ա ա'զ, խորհեցէք միանգամ որ պարտուց տակ մտնելով՝ ձեր աղատութիւնը կը վաճառէք այլոց: Եթէ որոշեալ պայմանաժամուն չկրնաք վճարել, ձեր

պարտատէրը տեսած ժամանակնիդ պիտի կարմրիք, հետը վախնալով պիտի խօսիք, զանազան խեղճ պատճառներ յառաջ բերելով՝ թողութիւն խնդրելու պիտի խոնարհիք, քիչ քիչ ձեր անկեղծութիւնը պիտի կորուսանէք, եւ սուտեր ալ զրուցելով ինքզինքնիդ պիտի անպատուէք. որովհետեւ, ինչպէս կ'ըսէ Ռիքարտոս, «Պարտապանին առաջին մոլութիւնը պարտք ընելն է, երկրորդը սուտ խօսիլն է. եւ սուտը պարտքին պոչէն չզատուիր:»

Ազատ ծնած մարդ մը՝ ո եւ է մէկու հետ խօսած կամ երեսը նայած ժամանակ՝ պէտք չէ բնաւ կարմրի կամ վախնայ, բայց աղքատութիւնը շատ անգամ մարդուն համարձակութիւնն ալ կը կոտրէ, առաքինութիւնն ալ: «Դատարկ պարկը դժուարաւ կանգուն կը կենայ» կ'ըսէ Ռիքարտոս:

Եթէ իշխան մը կամ կառավարութիւն մը՝ նշանաւոր անձանց պէս հագուիլը ձեզ արգելուր եւ զձեզ բանտը դնել կամ դերութեան դատապարտել սպառնար, ի՞նչ կ'ըսէիք: Զէի՞ք ըսեր թէ «Մեք ազատ ծնած մարդիկ եմք, ինչպէս ու-

զեմք՝ այնպէս հագնելու իրաւունք ունիմք, այդպիսի հրաման մը մեր ազատութեան բռնաբարում է» եւ այլն։ Եւ սակայն չքեղ երեւնալու համար պարտքի տակ մտած ժամանակնիդ՝ դուք զձեղ կամովին գերութեան կը մատնէք։ Երբ ձեր պարտքը չկրնաք վճարել, պարտատէրը կրնայ զձեղ բանտարկել տալով ազատութենէ զրկել կամ գերիի պէս գործածել։

Պարտք ըրած ժամանակնիդ թերեւս չմտածէք։ բայց «Պարտատէրներուն յիշողութիւնը պարտապաններուն յիշողութենէն սուր է» կ'ըսէ Ռիքարտոս։ Պարտատէրները շատ ջերմեռանդ են, օրացոյցը ձեռուընուն վար չեն ձգեր։ Դուք դեռ չպատրաստուած՝ վճարօրը կուգայ եւ դրամը կը պահանջուի ձեզնէ, կամ, եթէ ձեր պարտքը չէք մոռցած, ալայմանաժամն, որ յառաջ երկար կ'երեւէր, քանի մօտենայ, այնչափ կարճ կ'երեւնայ, եւ կարծէք թէ ժամանակը, թռչելու համար կրնակն երկու թեւ ունենալէ զատ՝ երկու թեւ ալ ոտներուն վրայ դրած է։ «Զատկին օրը վճարք ունեցող մարդուն՝ Մեծ պահքը խիստ կարճ կուգայ» կ'ըսէ Ռիքարտոս։

Փոխ առնողը փոխատուին եւ պարտք
ընողը պարտատիրոջ գերին են։ Այդ կըր-
կին շղթաներէն զգուշացէք միշտ։ պա-
հեցէք ձեր ազատութիւնն ու անկախու-
թիւնը։ Ժրածան ու ազատ եղիք։

Կարելի է որ դուք ինքզինքնիդ այս
միջոցիս յաջող վիճակի մէջ կը կարծէք,
որ զձեզ կարող կ'ընէ առանց վնասու
ձեր մէկ հաճոյքն յագեցունել։ Բայց ես
կ'ըսեմ ձեզ թէ ձեր ծերութեան օրերուն
եւ անակնկալ սլիտոյից համար խնայու-
թիւն պարտիք ընել՝ քանի որ կրնաք։
«Առաւօտեան արեւն օրն ի բուն չտեւեր։»
Վաստակն անստոյգ է եւ անցաւոր, բայց
ծախքը ձեր բոլոր կենաց մէջ տեւական
է եւ ստոյգ։ «Երկու վառարան շինելը՝
մէկ վառարան միշտ վառ պահելէ դիւ-
րին է, կ'ըսէ Ռիքարտոս, ուստի իրի-
կունն առանց կերակուր ուտելու պառ-
կիլն՝ առաւօտուն պարտական ելնելէ
լաւ է»։ Կրցածնուդ չափ վաստկեցէք,
կրցածնուդ չափ ալ պահեցէք, ահա այս
է ձեր կապարն ոսկիի փոխելու քիմիա-
գիտութիւնն։ Երբ այդ փիլիսոփայա-
կան քարը ձեռուընիդ ունենաք, վըս-
տահ եղէք որ ո'չ ժամանակիս նեղութե-

նէն , ո'չ ալ տրոց ծանրութենէն՝ կը դանդասիք :

4. Այս խրատներս , սիրելի՛ք , ուղիղ բանի և խոհեմութեան ներշնչածներն են : Սակայն բոլորովին ձեր աշխատութեան , տնտեսութեան եւ խոհականութեան մի՛ ապաւինիք : Արդարեւ սոքա պատուական բաներ են , բայց առանց Աստուծոյ օրհնութեան անօգուտ են : Ուրեմն խոնարհութեամբ Աստուծոյ օրհնութիւնը խրնդրեցէք : Կարօտելոց վրայ դթած ու առատասիրտ եղիք , եւ կրցածնուղ չափ օգնութիւն ու մխիթարութիւն տուէք նոցա : Յիշեցէք որ Յոք երանելին [ալ թշուառ էր , բայց յետոյ երջանիկ եղաւ :

Աւելի խօսք չեմ ըներ : « Փորձը վարժոց մ'է , որոյ դասերը սուզ են . բայց անխելքներն անով միայն կրնան խրատուիլ » կ'ըսէ Ռիքարտոս . սակայն դարձեալ մեծ բան մը չեն սովորիր , որովհետեւ , ինչպէս կ'ըսէ Ռիքարտոս . « Բարի խրատ կրնայ տրուիլ , բայց ոչ բարի վարք : » Յիշեցէք սակայն թէ խրատ չընդունողը չկրնար օգնութիւն ալ դտնել . վասն զի , ինչպէս կ'ըսէ Ռիքարտոս , « Եթէ դուք

խելքի խրատներուն ականջ չդնէք , նա
ինքզինք մտիկ ընել կուտայ ձեղ :

Ծերունին խօսքը լմնցուց : Մտիկ ընող-
ներուն ամենն ալ հաւնեցան նորա տուած
խրատներուն . բայց , ինչպէս որ քարոզ-
ներէն յետոյ սովորաբար կը տեսնուի ,
իսկոյն անոնց հակառակն ըրին : Որով-
հետեւ , աճուրդն սկսելուն պէս , ամենն
ալ տրոց ծանրութեան հոգն եւ ծերին
խրատները մոռնալով՝ խենթ ու խելառ
բաներ գնեցին :

Իսկ ես տեսայ որ բարի ծերունին տա-
րեցոյցներս ուշադրութեամբ կարդացեր,
եւ քսան-հինգ տարիէ ի վեր դրած խր-
րատներս խնամով կարդի դրեր ու ամ-
փոփեր էր : Յաճախ իմ անունս տալով
ինձմէ բերած վկայութիւններն՝ ուրիշի
համար ձանձրալի կրնային լինել , բայց
իմ սնափառութիւնս շատ գգուեցին . թէ
եւ այս ալ գիտեմ որ անոնց հազիւ տաս-
նէն մէկն իմն է . մնացեալներն ասդիէն
անդիէն ամէն ժամանակի եւ ամէն ազ-
գի իմաստնոց խօսքերէն քաղած եմ :

Ինչ եւ իցէ , ծերին բերնէն այն գը-
րածներս լսած ժամանակ , միտքս դրի
որ ես ալ անոնցմէ օգուտ քաղելով ինք-


զինքս ուղղեմ, ուստի որչափ որ ես ալ
աճուրդէն ինձ համար նոր զգեստ մը
գնել խորհած էի, միտքս փոխեցի, եւ
հինը ժամանակ մ'ալ հագնելու որոշմամբ
մեկնեցայ :

Սիրելի՝ ընթերցողք, եթէ դուք ալ
ինձ պէս ընէք, շահաւոր կ'ելնէք :



2.

ՀԱՐԴՏԱՆԱԼՈՒ ԽՐԱՏՔ



ԵԵՐ ԳՈՐԾԱՒՈՐԷ ՄԸ

ԱՌ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՈՐԾԱՒՈՐ

Յիշեցէք որ ժամանակը դրամէ : Ով
որ աշխատելով կրնայ օրը տասն ֆրանք
շահիւ, բայց օրին կէսը պարտելով կամ
պարապ կենալով կ'անցունէ, թէ եւ նոյն
պարտած կամ պարապ կեցած միջոցին
կէս ֆրանք միայն ծախսէ, պէտք չէ որ
այդ ծախսը միայն հաշիւ ընէ, որովհե-
տեւ կէս ֆրանքէն զատ հինգ ֆրանք
աւ ծախսպած է, կամ՝ աւելի ճիշդ խօսե-
լով՝ ծովը նետած է :

Յիշեցէք որ վարկը դրամէ :

Եթէ մէկն իմ պարտքիս պայմանաժա-
մուն լրանալէն յետոյ իւր դրամն իմ
ձեռքս թողու, նորա շահը կամ արտա-
դրելիք արդիւնքն ինձ տուած կը լինի՝
որչափ ժամանակ որ այն դրամն իմ ձեռքս

մնայ : Այս շահ յոյժ մեծ կը լինի ընդարձակ ու հաստատուն վարկ ունեցող եւ այն վարկը լաւ գործածել գիտցող մարդուն համար :

Յիշեցէք որ դրամը բազմածին է բնութեամբ :

Դրամը կրնայ դրամ ծնանիլ, ծնած ձագերն ալ ուրիշ ձագեր կը ծնանին աւելի մեծ դիւրութեամբ , և յաջորդաբար : Շահագործուած հինգ ֆրանքը վեց կ'արժէ . եթէ դարձեալ շահագործի , եօթն ֆրանք եւ քսան սանթիմ կ'արժէ , եւ համեմատաբար մինչեւ հարիւր նարոլէոնի կը հասնի : Ո՞րչափ աւելի բանի , ա'յնչափ աւելի կը մեծնայ , եւ շահերն հետզհետէ աւելի արագ կը ծնանին : Ով որ յզի խոզ մը սպաննէ , նորա բոլոր սերունդն ալ մինչեւ ի հազարերորդ ծնունդ կը ջնջէ : Ով որ ֆրանք մը վատնէ , նորա արտադրելիք բոլոր շահերը մինչեւ ի հարիւրաւոր ֆրանք կը ջնջէ :

Յիշեցէք որ օրը միայն քառսուն սանթիմ մէկ կողմ դնելով , տարին հարիւր քսան ֆրանքի գումար մը կը գոյանայ : Այդ փոքրիկ գումարով , զոր ամեն օր մեր ժամանակէն կամ ծախքէն կը վատնեմք

առանց նշմարելու , վարկ ունեցող մարդ
մը , իւր միակ երաշխաւորութեամբ , հար-
իւրին հինգէն հազար ֆրանքի շահ ձեռք
կը բերէ : Այդ դրամագլուխն , եթէ ար-
ուեստագէտ մարդէ մը ժրութեամբ գոր-
ծածուի , մեծ օգուտներ կ'արտադրէ :

Յիշեցէք այն առածն որ կ'ըսէ . « Լաւ
վճարողն այլոց քսակին տէրն է : » Ով որ
խոստացեալ պայմանաժամուն իւր պարտ-
քը ճշդիւ կը վճարէ , ամեն ժամանակ եւ
ամեն առթի մէջ իւր բարեկամաց բոլոր
դրամը կրնայ գործածել : Աշխատութե-
նէ ու խնայութենէ յետոյ , երիտասարդի
մ'այս աշխարհիս մէջ յաջողելուն ու ա-
ռաջ երթալուն առաջին միջոցն է իւր ա-
մեն գործոց մէջ ճշդութիւն ու արդա-
րութիւն :

Ասոր համար , երբ մէկէն դրամ փոխ
առնուք , ձեր խոստացած վճարօրէն մէկ
ժամ աւելի մի՛ պահէք ձեր քով , որպէս
զի ճշդութենէ խոտորած չերեւիք , եւ
ձեր բարեկամին քսակն յաւիտեան չգոց-
ուի ձեր առջեւ :

Փոխառութիւն ընող մարդուն ամենէն
փոքրիկ գործերն ուշադրութիւն կը դրա-
ւեն : Երբ ձեր մուրճին ճայնն առաւօտուն

կանուխ կամ երեկոյին ուշ ժամանակ ձեր
պարտատիրոջ ականջին հնչէ, տակաւին
վեց ամիս ժամանակ կուտայ ձեզ. բայց
երբ գործի ժամանակ գնտախաղին գը-
լուխը տեսնէ զձեզ, կամ ձեր ճայնը գի-
նետունէն լսէ, հետեւեալ օրն իւր դրա-
մը կը պահանջէ, գիտնալով իսկ որ ա-
մէնը մէկէն չկրնար ստանալ։ Այս մանր
պարագաներով միայն կրնաք ցուցնելթէ
ձեր պարտքը չէք մոռցած, եւ ասով մի-
այն կրնաք պարկեշտ եւ ճիշդ մարդու
համբաւ ստանալ եւ ձեր վարկն աւել-
ցունել։

Զգուշացէք վարկ ունեցող անձանց շա-
տին սխալանաց մէջ ընկնելէ, այսինքն՝
ձեր ունեցածին ամենն ալ ձերն համա-
րելով՝ ըստ այնմ ապրելէ։ Այդ սխալ
հաշուին մէջ չընկնելու համար՝ ձեր մտից
եւ ծախուց ճիշդ հաշիւը բռնեցէք։ Եթէ
մինչեւ ամենափոքր մանրամասնութիւն-
ներն յիշելու աշխատութիւն յանձն առ-
նուք, մեծ օգուտ կը քաղէք, վասն զի
կը տեսնէք որ չնչին ծախսքերն իրարու
վրայ աւելնալով մեծ գումար կը կազմեն,
եւ յայնժամ կը հասկնաք թէ ո՛րչափ
դրամ վատնած էք, զորս կրնայիք խնա-

յել անցելոյն մէջ, եւ ապագային ալ
կրնաք խնայել՝ առանց ինքզինքնիդ զըր-
կելով նեղելու :

Վերջապէս, հարստութեան ճանապար-
հըն՝ եթէ ուզէք՝ շուկայի ճանապարհին
ալէս կը դիւրանայ ձեր առջեւ : Ամեն բան
սա երկու բառէն կախեալ է գլխաւորա-
պէս . ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆ, եւ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ,
այսինքն ԺԱՄԱՆԱԿՆ ու ԴՐԱՄԸ չվատ-
նել, եւ երկուքն ալ հնար եղածին չափ
լաւ գործածել : Առանց աշխատութեան
ու տնտեսութեան չէք կրնար բան մ'ը-
նել, բայց անոնց հետ ամեն բան կրնաք :
Ով որ պարկեշտօրէն ինչ որ կրնայ վաս-
տըկիլ՝ վաստկի, եւ անհրաժեշտ ծախքն
ընելէ յետոյ աւելցածը պահէ, անպատ-
ճառ կը հարստանայ, եթէ աշխարհս կա-
ռավարող գերագոյն էակն, առ որ պէտք
է ամեն մարդ իւր աչքն ամբառնայ եւ
իւր պարկեշտ ջանից վրայ նորա օրհնու-
թիւնը խնդրէ, իւր նախախնամական ի-
մաստութեամբն ուրիշ կերպ չտնօրինէ :




Յ.

Է Ն Գ Հ Ա Ն Ո Ւ Թ Խ Ր Ա Տ



Եթէ Մէկն Ըսէ Քեզ Թէ ԱՇԽԱՏՈՒԹԵՆՔ ՈՒ
ՏՆՏԵՍՈՒԹԵՆՔ ԶԱՏ ՈՒՐԻՇ ԲԱՆՈՎ ԿՐՆԱՍ
ՀԱՐՍՏԱՆԱԼ, ԱԿԱՆՉ ՄԻ՛ ԿԱԽԵՐ. ԱՅՆ
ՄԱՐԴԸ ԹՈՒՆԱԽՈՐԻԶ Մ'Է:



ՑԱՆԿ ՆԻՒԹՈՅ

ՄԱՍՆ Ա.

ՆԱԽԱԴԻՏԵԼԻՔ

ԵՐԵ

1. Պատօնի եւ նպատակ Քաղաքական Տնտեսութեան	11
2. Պիտոյք	12
3. Օգտակարութիւն, արժեք, հարը- տութիւն	14

ՄԱՍՆ Բ.

ԱՐՏԱԴՐՈՒՄՆ ՀԱՐՍՏՈՒԹԵԱՆՑ

4. Արտադրիչք հարստութեանց	19
5. Աշխատութիւն	21
6. Դրամագլուխ	23
7. Կազմութիւն Դրամագլխոյ	26
8. Մեմբնայք :	

ՄԱՍՆ Գ.

ԲԱՇԽՈՒՄՆ ՀԱՐՍՏՈՒԹԵԱՆՑ

9. Տէր կամ Տեսր հարստութեանց .	34
--------------------------------	----

10.	Նահ ձեռնարկուաց	37
11.	Թուակ աշխատաւորաց	37
12.	Վարձ կամ տոկոս դրամագլխոյ .	40
13.	Արկեղի խնայութեան	42
14.	Բաժանումն աշխատութեան եւ զործակցութիւն	46
15.	Ընկերակցութիւն	48

ՄԱՍՆ Դ.

ԵՐԱԾՈՒՅՈՒՄՆ ՀԱՐՍՈՒԹԵԱՆՑ

16.	Փոխանակութիւն	56
17.	Դրամ եւ գին	58
18.	Առաջարկ եւ խնդրանիք	62
19.	Վարկ	65
20.	Արժեքուղբ կամ Առեւտրական րուղբեր	67
21.	Պանիքա	72
22.	Վաճառականութիւն	75
23.	Առեւտրական կեիո եւ Պատապան դրութիւն	78
24.	Հաղորդակցութեան միջոցներ	83
25.	Բազմամարդարին գրադարան	85



ՄԱՍՆ Ե.

ՍՊԱՌՈՒՄՆ ՀԱՐՍՏՈՒԹԵԱՆՑ

Երես

26. Ծախս	92
27. Պերճանիք, ռուայլութիւն, ազահութիւն, տնիկանութիւն	96
28. Նախատեսական ծախս	99
29. Հանրային ծախս կամ հարկ	100
<hr/>	
30. Վերջաբան	103

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՐԱՏՔ ԵՒ ԱՌԱՌՔ

1. Հ. Ռիփարտոսի իմաստութիւնը կամ ձանապարհ հարստութեան	111
---	-----

ՀԱՐՍԱՆԱԼՈՒ ԽՐԱՏՔ

2. Ծեր զործաւորէ մը առ երիտասարդ զործաւոր	135
---	-----

3. Բնդիանուր խրատ	140
-------------------	-----

